45 ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 200 Կ. ՊՈԼԻՍ 11/24 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1901 13 ՐԱՄԱԶԱՆ 11 ՔԵԱՆՈՒՆԻ ԷՎՎԷԼ 1317 ԵՐԵՔՇԱԲԹԻ

10 ՓԱՐԱ

ՄԱՆԶՈՒՄԷ Ի ԷՖԿԻԱՐ

10 ՓԱՐԱ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ — ՀԱՅԱԹԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ — ԳՐԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ

MANZOUMÈ-I-EFKIAR
JOURNAL ARMÉNIEN
QUOTIDIEN, POLITIQUE, FINANCIER ET LITTÉRAIRE
Directeur-Propriétaire
OHANNÈS F. KAÏSÉRIAN
38, Grand' rue de la S. Porte, 38
Constantinople

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
Առ որ կ'ուղղուին ամէն տեսակ գրութիւններ։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պասը Ալի հասսէսի, 38

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ ետ չեն տրուիր։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 ղրշ.	50
Գաւառներու համար	108 ղրշ.	60

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 ղրուշ։
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

منظومهٔ افکار
صاحب امتیاز و مدیر مسئولی
اوحانس فرید قیصریان
مطبعه و اداره خانه سی
باب عالی جوارنده ۳۸ نومرولی داره خصوصه

ՁՄՐԱՆ

ԵՐԿԱՐ ԳԻՇԵՐՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

ՄԵՐ ԲՈԼՈՐՈՎԻՆ

ՆՈՐ ԹԵՐԹՕՆԸ

Շարունակելով մէկտեղ ԲԱՍԻՄի չորրորդ էջի տոհմային կեանքն քաղուած վէպը, որ օրը օրին իրեն հետ կը քաշէ արդէն ընթերցողներու ձիգ հետաքրքրութիւնը և որուն համար գրեթէ ամէ օր համակրական և շնորհաւորական նամակներ կը ստանանք ամէն կողմէ, շարունակելով մէկտեղ մեր թուրքերէն բաժնին թերթօնը՝

«ՊԻՐ ՍԷՐՍԷՐԻ»Ն,

որ նաեւ բաւմաթիւ հետաքրքիրներու խումբ մը բոլորած է իր շուրջը, յառաջիկայ շաբաթ օրուընէ կը սկսինք, առաջին էջի վրայ, մեր բոլորովին նոր թերթօնը, բայց թերթօն մը՝ որ իր ԵՂԵՌՆԱՆԱՆ և ՅՈՒԶՈՒՄՆԱԼԻՑ տեսարաններովը, իր այլազան փուլերուն ստացած յաջորդական հետաքրքրաշարժութիւններովը, քիչ ատենէն սահմանուած պիտի ըլլայ արտաքոյ կարգի ուրոյթ մը առաջ բերելու մեր օտար կեանքէ առնուած թարգմանած ուրիշ թերթօններու գրականութեան մէջ։

Այդ թերթօնը որ

ԺԱՎԷԼ

ՓՈՂՈՑԻՆ ՈՃԻՐԸ

սկսած է թարգմանուիլ թուրք ամէնէն գրական շաբաթաթերթին՝ «Սէրվէթ-ի-Ֆիւնուն»ի մէջ, որուն այս առթիւ Բէյբ-ը երեցս կրկնապատկուած է, հակառակ իւրաքանչիւր թիւը 100 փարայ արժելուն։

Ցառաջիկայ շաբաթէն ուրեմն պիտի սկսինք թարգմանել մենք ալ այդ

ՁԻՆՎԷՐ ՓՈՂՈՑԻՆ

ՈՃԻՐԸ
ՈՃԻՐԸ
ՈՃԻՐԸ
ՈՃԻՐԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԼՈՐՏ ՌՈԶՊԷՐԻ

Վերջապէս խօսեցաւ, և արտասանեց այն ճառը որուն կը սպասէր անհամբեր չէ թէ միայն Մեծն Բրիտանիոյ հանրային կարծիքը, այլ ամբողջ քաղաքական աշխարհը։ Բայց, կ'արժէ որ առանց դեռ քննելու այդ ճառին մէջ առաջարկուած խորհրդածութիւնները ու պայմանները, յայտնենք անմիջապէս թէ Ռոզպէրի զարմանքէ և յուսախաբութենէ զատ ո՛և է երեւոյթի մը տեղի չտուաւ, մանաւանդ անոնց համար որոնք Մեծն Բրիտանիոյ ճշմարիտ բարեկամներն են և չեն խաբուիր ձեւակերպութիւններէ։

«Ձեւակերպութիւն» բառը յիշեցինք. արդարեւ բան մը ըսելու և գործ մը տեսնելու այս միջոցը գործունէութեան ընտրելագոյն պայմանը նկատուած է անոնց համար, որք անկեղծ ըլլալու համաձայնութիւնը և առաքինութիւնը չունին։

Շատեր մինչեւ իսկ իրենց կեանքին իբր խաչելը ըմբռնած են ձեւակերպութիւններու մէջ ամենէ աւելի վարպետ հանդիսանալը։ Լորտ Ռոզպէրի այդ կարգի խորհողներէն մին է, և որքան որ ո և է ջանք չէ խնայած լուրջ գոյն մը տալու խօսքերուն, խիստ քիչեր խաբուած են իր ճոռոմաբանութիւններէն։

Դիւանագիտական համեստութիւնը կը պահանջէ որ քաղաքագէտ մը իր ապագայ խօսելիք ճառին համբաւը նախապէս ինքը անձամբ պատրաստելու չէնայ։ Բայց Ռոզպէրի արհամարհելով սովորական քաղաքագէտներուն հետեւած ուղղութիւնը, ծանոյց ամբողջ աշխարհի թէ մեծ ճառ մը պիտի արտասանէ Զէմպերիիլտի մէջ...։ Ինչպէս քիչ մը վերը յայտնեցինք, ամէն մարդ կը սպասէր այդ ճառին... Ռոզպէրի պիտի խօսէր, Ռոզպէրի պիտի խօսի, Ռոզպէրի պիտի փրկէ Անգլիան իր դժուարին կացութենէն, Ռոզպէրին, այն բարձր և հանճարեղ դիւանագէտը... Վերջապէս — փա՛ռք — Ռոզպէրի խօսեցաւ, և յայտնեց թէ պատրաստ է մատուցանել իր ծառայութիւնները իր սիրական երկրին, այսինքն սիրանալ Սալիզպրիի ժառանգութեան։ Այս առաջարկն է միայն զոր կ'ընէ Ռոզպէրի իր հայրենակիցներուն, ազատելու համար Բրիտանական Առիւծը Հարաւային Սպրիկէի մակերէն...։

Ռոզպէրի բուն նպատակը այս կերպով յայտնելէ ետք, կ'արժէ որ մտէն քննենք իր ճառին գլխաւոր գիծերը։ Տարակոյս չկայ թէ Կլառբութենի դահլիճին փայլուն նախարարը իրաւունք ունի երբ կ'ըսէ թէ պատերազմը շարունակել պէտք է քանի որ անգամ մը սկսաւ, սակայն միևնոյն ատեն ո և է առիթ չկորսնցնել խաղաղութիւնը վերստին հաստատելու համար։ Բայց այս գաղափարը կը տկարանայ երբ Ռոզպէրի կը յաւելու թէ, այդ առիթը Պոէրներու կողմէն պէտք է տեղի ունենայ։ Զէլոզ խորհողները պիտի ըսեն անշուշտ թէ քանի որ Անգլիա կը փափաքի հաշտութիւն կնքել, ինքն ալ առաջարկներ ընելու պարտականութիւնը ունի. այս պարագային Ռոզպէրիի այս մասին ուսած խրատները վատահութիւն չեն ներշնչեր։ Եւ արդէն, քանի որ Ռոզպէրի անկախութիւն շնորհել չուզեր Հարաւային Սպրիկէի հանրապետութիւններուն, Պոէրները պիտի շարունակեն կռուիլ մինչեւ որ իրենց բոլոր ուժերն սպառեն։ Սակէց զատ, ենթադրելով որ Պոէրները, Ռոզպէրիի առաջարկած ինքնօրինութիւնը կամ կէս անկախութիւնը (սէլֆ կովէռնրման) ընդունին, այդ առաջարկը միմիայն Ռոզպէրիի համար նոր կրնայ համարուիլ, քանի որ թէ՛ Սալիզպրի և թէ Զէմպրլէյն մէկէ աւելի պարագաներու մէջ յայտնած են թէ պատրաստ են միևնոյն քաղաքական առաձնաշնորհումները տալու թէ Պոէրներու և թէ Պիւրկէրներու։ Հետեւաբար Ռոզպէրիի այդ մասին ըսածները աւելորդ են։

Երկրորդ, Ռոզպէրի կը յարէ թէ ազատական կուսակցութիւնը պէտք է ձգէ այլ եւս իւրանական խնդիրը և դաղրի պաշտպանել այդ կղզւոյն շահերը, որովհետեւ «Իւրանացիները թշնամիներ են»։

Ռոզպէրիի այս խորհրդածութիւնը բոլորովին անհիմն է։ Ցիրաւի իւրանացի երեսփոխանները մեծ պայքար կը մղեն անգլիական ներքին քաղաքականութեան դէմ, բայց ոչ թէ այլ եւս բրիտանական թագաւորութեան մէկ գլխաւոր մասը չկազմելու, Քրոմուէլի անգթութեանց արդիւնքն եղող անհաւասարութիւններուն վերջ տալու համար։ Ոչ թէ միմիայն Իւրանացիք անսովոր կը գտնեն իրենց կացութիւնը, այլ բոլոր քաղաքակրթեալ աշխարհն ալ երեւակայելու է թէ Իւրանտա մայրերկրէն անբաժան ըլլալով մէկտեղ, ո՛չ թէ միայն բուն Անգլիոյ՝ Սկովտիոյ և Կալլէսի բնակիչներուն տուրքերուն ենթակայ է, բայց իրաւունքներէն զուրկ է, այլ բրիտանական կայսրութեան հեռաւոր գաղութները գտնուող՝ օրինակի համար Քանատայի և Աւստրալիոյ չափ ալ տեղական ազատութիւն չի վայելեր։ Հետեւաբար երբ Ռոզպէրի կ'ուզեցնայ Իւրանացւոց իրաւունքները, ուրացած կ'ըլլայ բուն իսկ ազատական կուսակցութեան ամենէն աւելի նախնական համարուող սկզբունքներն ալ։

Այս նկատումներէն զատ, դիւրաւ պիտի կրնանք մտածել թէ, Լորտ Ռոզպէրի որ կը պարծենայ իր դրական քաղաքականութեամբը, դրական կերպով (ո՛չ թէ զգացողական) ապերախտ կը գտնուի Իւրանտացւոց դէմ։ Այս վերջինները եթէ ատելութեան բնական զգացում մը ունին Անգլիացւոց դէմ, այս ատելութիւնը և ոմբ գրեթէ միշտ տեսական հանդամանք ունեցած է և ունի, բան մը որ նիւթապէս երբէք չի վնասեր անգլիական շահերուն։

Արդեօք ատելութեան օ՞րպիսի ոգւով՝ այդ կեղծ ազատականը մոռնալով Իւրանտացի զօրաց Հարաւային Սպրիկէի արդի պատերազմին մէջ մատուցած հոգիի և մարմնի զոհողութիւններն ու անձնուիրութիւնը, կուգայ անջատել այդ զօրաց վերաբերեալ սեռին շահերը՝ բրիտանական կայսրութեան շահերէն։

Դիտնալ պէտք է թէ, չէ թէ միայն Ռոզպէրը Պըլլերի օրով և հիմակ ալ, Իւրանտացի լորտ Ռոզպէրթսի հրամանատարութեան միջոցին ալ Իւրանտացիները ամենէն աւելի պօէր թնդանօթներուն առարկան եղած են։ Ռոզպէրի կը յաւելու թէ որքան որ «մեր աչքերը դէպի լուսաւորները պէտք է ուղղուին, մոռնալու չենք որ մեր ոտքերը հողին կը դպին։» Այո՛, այս սկզբունքը շատ ճշմարիտ է, բայց չատ ալ անորոշ է։

Նախկին կատաղութեանն ըսել կ'ուզէ թէ Անգլիացւոց յառաջդիմութիւնները պէտք է հետզհետէ կատարուին, աստիճանաբար, բան մը զոր չեն դադրիր ըսելէ անգլիացի պահպանողականները, միւ դարէն ի վեր։ Արդ, որքան որ ալ Լորտ Ռոզպէրի խորագէտ ըլլայ, չի կրնար մեզ հաւատացնել թէ, իր այս խօսքերը պարզ ձեւակերպութեան մը արդիւնքը չեն։ Եթէ Իւրանտացւոց վիճակին հետզհետէ բարւոքումը յառաջդիմութիւն մը պէտք է նկատուի, տարակոյս չկայ թէ այս բարւոքումը իրական ըլլալու համար, նախ հոգաւին՝ այսինքն հիմնական անհաւասարութիւնը պէտք է վերցնել։ Առանց այս կէտին կարգադրման, իւրանտական խնդիրը բնաւ չի կորսնցներ իր կարեւորութիւնը, և Անգլիացիք չէ թէ «կատարեալ բարենորոգումներ կատարեցին» չեն կրնար ըսել, այլ նոյն իսկ ատիճանաբար բարենորոգումներ ըրած ըլլալու գաղափարն ալ չեն կարող ունենալու։

Լորտ Ռոզպէրի, Սալիզպրի դահլիճին թուլութիւնը և տկարութիւնը, ինչպէս նաեւ հեռաւոր չըլլալը յիշելէ վերջ—բան մը զոր հազար անգամ կրկնած են Հաւրի Բէմբպէյ Պէնջրմէն, Մորլէյ, Վիլամ Հարքուրթ, և այլն—կ'ըսէ թէ, ցամաքային Եւրոպիոյ Անգլիացւոց դէմ ունեցած ատելութեան տեղի չտալու համար, Մեծն Բրիտանիա պէտք էր, դիւանագիտական նշաններով պարզել օտար տէրութեանց պատերազմին պատճառները։ Ռոզպէրիի այս խորհրդածութիւնը իր ճառին ամենէն տկար կէտը կը կազմէ, քանի որ կը յուսայ, և կամ յուսալ կը ձեւանայ թէ այդպիսի թղթակցութիւն մը կրնար այդ ատելութեան առաջքն առնուլ։ Մրքան միամիտ կարծիք... Ռոզպէրի չի գիտէ՞ թէ, ցամաքային Եւրոպիոյ հանրային կարծիքին Ճնդլիացւոց դէմ ունեցած թշնամութեան բուն պատճառը, Զէմպրլէյններու, Միլնէրներու քաղաքականութիւնն է։ Եւ քանի որ մեզ համար խիստ բնական է ենթադրել թէ դիտէ, ինչու միևնոյն վայրկենին իր առաջարկին կարեւորութիւնը անհետացնել կ'ուզէ, փափաք յայտնելով որ Զէմպըրլէյն և Միլնէր շարունակեն իրենց պաշտօնը։ Մէկ խօսքով Ռոզպէրիի ճառը՝ պահպանողական նախարարներուն երկու տարիէ ի վեր ըսածներուն պարզ կրկնութիւն մըն է, և եթէ աւելի հանգամանք մը ունի, այն ալ այդ Լորտին ազատական կուսակցութենէն վերջնականապէս զատուիլը, և կէս ազգարնական՝ կէս պահպանողական խառն կուսակցութիւն մը կազմելու փափաքին հրապարակաւ արտայայտութիւն է։ Երթայ բարեա՛ւ իր նոր ուղղութեանը մէջ, բայց թող չանայ քաղաքական աւելի անկեղծ ոգի մը կրել իր մէջ։

Ա. Տ. ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

ԹԱՂԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆԳ

ԿԱՏԱԿԵՐԳԱԿԱՆ ՆԻՍՏ ՄԸ

Ժամանակէ մը ի վեր Իւսկիւտար Նոր Թաղի մէջ եկեղեցապատկան գործերուն շուրջ անհրաժեշտ տակնուվայրութիւն մը կար, որ երթալով Թաղին գլխուն փորձանքներ բերելու սպառնալիքն հասաւ։ Սա 400 ոսկիի վնասը քիչ մը քիչ բան չէր. ամէնուն սիրտը թունդ հանեց. ա՛լ ամէն մարդ բանի վրայ էր. Թաղին մեծ աղայէն բռնէ մինչեւ պզտիկ աղան իրար անցած էին. Նոր Թաղական պիտի ընտրէին. հիները դուրս ու նորերը ներս կը պուռային։

Հին Թաղականներուն ուրիշ ճար չէր մնացած. բռթինին քաշելու էին։ Արդէն իրենց պաշտօնավարութեանը մասին անտեղի և կամ աւելի ճիշդը՝ պէտք չեղած պատճառներ չէր որ կը պակսէին. վարժարանին խնդիրը կը բաւէր իրենց անհոգութեան ու անտարբերութեան ցայտուն մէկ ապացոյցը ըլլալու։ «Մեր գիտցածը սա է», կ'ըսէին։ Ու մամուլն ալ խղճի պարտք մը սեպեց արձագանգ ըլլալ իրենց բողոքին։

Անցեալները անոնցմէ մէկը՝ յօդուած մը կարդացած ըլլալով. «Երեկուան տղան թախտի մը պոչ խօսքերով եկեր մեզի պան պիտի սորվեցնէ», կ'ըսէր։ Չեմ գիտեր թէ այդ յօդուածը ինչո՞վ խմորուած էր որ ան՝ անհամ կը գտնէր։ Սակայն չէ՞ մի որ ամէն աղայ ինքնիրենը անհամ կը գտնէ այն ամէն խրատները որոնցմով զինքը եռ կեցնել կ'ուզեն իր սիրած և սակայն անպատեհ մէկ խաղէն, մինչդեռ անդին խելքը գլուխը մէկը կը հիանայ այդ խրատներուն վրայ։

Կիրակի օր մը, ցերեկին, գործի մը համար խորհրդարան գացի. թող չի տուին որ ներս մտնէի. դռնապակ նիստ պիտի ընէին. բանկալ գացի սպասելու համար, տեսայ որ խորհրդարանին մէջ ձեռքերը շարժիլ սկսեր են. երթալով ձայները խլշորցան, ամէն բան կ'իմացուէր ա՛լ. խօսքը քարոզչին և ուսուցիչներէն մէկուն վրայ կը դառնար. մէկը քարոզիչը կը նախատէր, միւսը՝ ուսուցիչներէն մէկուն համար. «Կովին մէկն է» կ'ըսէր, անոր համար որ դէմը ելած ատենը բարեւ չի բռներ եղեր։ Երրորդ մը իր ընկերներէն մէկուն ելեւեմն ի վեր. «Խապահաթը քեզի պէս պոչ մարդերը թաղական ընդհանն է» կը պօռար. ու ես անդին ինքնիրենս փոխադարձաբար կ'ըսէի։

Ինչպէս որ ըսինք խօսքերը տաքցան ու իրենք ալ մէկտեղ. — զուարճանալու համար պէտք եղաւ քիչ մը օդառնել, և որովհետեւ դռնապակ նիստ ըլլալուն դուռը չէին կրնար բանալ՝ միաձայն հաւանութեամբ որոշուեցաւ պատուհանները բանալ. ա՛լ պէտք չի կար բանկալը կենալու. դէմի սրճարանն ամէն բան կը լսուէր. և ահա ատոր համար էր որ սրճարանին մէջ խորհուրդին օժանդակ մարմին մը կազմուած էր, որուն կ'անդամակցէին փոխն ի փոխը ամէն թաղեցի, և որ չատ ատեն խորհրդարանին մէջ յուզուած խնդրոյ մը վրայ ինք իր որոշումը կուտար. ու այս անգամ ալ թաղական աղաները, «Դուրս ելլենք մի՞ չելլենք մի՞»ի վարանումին մէջ, այդ օժանդակ մարմինը իր վճիռը տուաւ, որուն համեմատ ամէնուն ալ փառաւորապէս ու հանդիսաւորապէս երկու անգամ երթալ բարով ըսուեցաւ։

Բայց, քանի որ չիտակ խօսել որոշած եմ, պէտք է քննութիւն մ'ընել, թաղականները խորհրդարանին պատուհանները բացած ըլլալնուն համար յանցաւոր պէ՞տք է նկատել զիրենք. քաւ լիցի. անոնք ամէն ատեն իրենց ըրածին լաւ գիտակցութիւնը ունին, «դրէնփակ» նիստ էր ըրածնին, ու ատոր համար դուռը կղպած էին։ Եթէ կուզէք, յանցանքը բառը չինողինն է. անոնք պատուհաններն ալ կը գոցէին եթէ «նիստ»ին անունը ըլլար «դռնփակ ու պատուհանփակ նիստ». և ո՞վ կրնայ ըսել թէ անոնք ցած ալ չիսօսէին պիտի եթէ ըսուէր «դռնփակ պատուհանփակ և ցածաձայն նիստ»։ Անոնք ամէն օրէնք բառ առ բառ գործադրելու չափ խղճամիտ մարդիկներ էին, միայն քիչէն շատ հասկնալու կարողութիւնն էր որ կը պակսէր իրենց քով։

Սամուէլեանները իրենց տունը թաղին նուէր ըրեր են. ատ աղէկ. ապահովագրական ընկերութեան բօլիսն ալ թաղականներուն յանձներ են. ա՛տ ալ աղէկ.— սակայն մոռցեր են ըսելու որ պայմանագիրը լրանալուն՝ ապահովագրութիւնը նորոգելու հոգը իրենց անկէ է. ատ եղա՞ւ մի եա։ Անկէ ալ ելլել ըսել որ թաղականները յանցաւոր են— ամէն բանին չիտակը խօսիլ է։

Բան մը ալ կար որ իրենց թերի մէկ կողմը կը յատկանշէր. անոնց ամէն մէկը միայն իր խելքը հասած բաներն մէջը չէր որ կը մտնէր, անոնք դպրոցին ներքին կազմակերպութեան գործին ալ կը խառնուէին, մէկը կը պօռար. «Այս թաղը մանկապարտէզի՞նչ պէտք ունի, մեր ժամանակի սըզաքը հոգի չունէ՞ին»։ անդիէն ուրիշ մը աւելի անհեթեթ խօսք մը կ'ընէր, և սակայն դպրոցի մը մասին ինչ դաղափար կրնային յայտնել անանկներ որոնց հմտութիւնը հացին օխան քանի փարա եղած ըլլալը՝ և կամ տան մը նորոգութեան համար ինչ ծախք երթալը՝ գիտնալէն անդին չանցնիր։ Իրենց մէջ կար թէեւ, հակառակ ուսեալ մէկը չըլլալուն, վարժարանին սիրոյն հոգւով մարմնով աշխատող ալ, սակայն ինչ կրնար ընել այդ մէկ հոգին։

Անցեալները, մէկը՝ ծրարներու մը մէջ կարգ մը հարցումներ ընելով իմիր հանած էր սա պարագան թէ մեր ժողովուրդը սկզբունքէ զուրկ է։ Նոր թաղի ժողովուրդը սակայն, սա վերջին ընտրութեան մէջ կրցաւ գէթ իր որ առաքինի սկզբունքի տէր ըլլալուն ցնցիչն մէկ ապացոյցը տալ՝ ընտրելով,— ան վերընտրելով անանկ խորհուրդ մը ոՁրուն անդամները հիմակուհիմայ կարող և գործունեայ անհատներ կ'երեւին։

Կ'ըսուի թէ ատենք՝ ամէնուն մտաքածնել տալու չափ սրատես պիտի աշխատին եղեր. եթէ իրա՛ւ է, թո՛ղ աչքը նային, ե՛ս տասը մատս մէկէն պիտի խածնեմ։

Զ. ՄԱՆՈՒԷԼԵԱՆ

ԱՆՄԱՆՕԹ ԱՇԽԱՐՀԷ

ԼՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԷՋ

(Գ. և վերջ)

Զինարէն լրագրի մը իւրաքանչիւր թիւին գինը ամբողջ մրցումի հրաւէր մըն է(*), իբր գին ունենալով գրեթէ 3 ու կէս սանթիմ, և «Քին Պաօ»ն նոյն իսկ մէկ սանթիմէ աւելի չ'արժեր։ Զինական թերթերը բաւին ատոյգ առումով բաժանորդներ չունին. սակայն զատ թերթերը քսսթով չեն ղրկուիր, որ իւրաքանչիւր թիւին համար գոնէ 3 ու կէս սանթիմ ծախք պիտի պահանջէր։ Ամէն քաղաքի մէջ ամէն մէկ թերթ իր մէկ կամ երբեմն երկու ներկայացուցիչները կ'ունենայ, որոնք թերթը ընթերցողին բնակարանը կը տանին։ Եւ այս գործակալներուն է որ ամսէ ամիս լրագրին փոխարէնը կը վճարուի։ Ո՛րքան թերթ այնքան ներկայացուցիչ կայ, անանկ ըրմտքէ չէ անցուած թէ միևնոյն մարդը կրնայ միևնոյն ատեն քանի մը թերթերու ալ ծառայել։ Հին Եւրոպայի պէս լրագրածախի խանութներ չկան, որպէս զի դիւրին ըլլար որ և է թերթի մը հայթայթումը։ Փողոցի շրջուն կանչող լրագրավաճառներն ա հաղուագիւտ են, անոնք ալ՝ լրագրներու արտասովոր հրատարակութիւնները ծախելու համար. բացառութիւն են միայն թատրոններն ու «Tea rooms»երը, ուր միևնոյն լրագրավաճառը բոլոր թերթերն ալ ունի,

Մամուլին ազդեցութիւնը՝ Զինաստանի մէջ, չատ մեծ է։ Անոր շնորհիւ է որ երկիրը կը սկսի որ և է բարենորոգումի մը պէտքը ընդունելու։ Զինական բոլոր թերթերը, անտարակոյս, բայց ոչ անվտանգ իրենց հաճար, կայսրութեան կուսակիցն են։ Ասոր համար, չին մամլոյն այս ազդեցութեան համար, առջի բերան անհասկնալի մնայ քիչ մը թերեւս որ Զինաստան ինչո՛ւ յետսամնաց է դեռ

(*) Գնի այս ածուութիւնը՝ գործին ամսան ելելէն առաջ կու գայ։ Տպարանի աշխատաւորները ամսական հարիւր 25 ֆր. կը ստանան։ Ինչպէս կը տեսնուի, չինարէն կարդալ ու գրել սորվելու յօդնութիւնը արժելէ չատ հեռու է հասնուած այս վիճակը։

չատ մը տեսակէտներէ։ Բայց մտածեցէք որ պէտք է համոզել 400 միլիոնի չափ մարդկային էակները թէ, ինչ որ կ'ընեն իրենք հաղարաւոր տարիներէ ի վեր, լաւագոյն բանը չէ աշխարհներու լաւագոյնին համար, օր. համար։ Անոնք իրենց նախնիներուն նկատմամբ այն ատելութեան յարգանք մը կը տածեն որուն եւրոպացին իակ պիտի նախանձէր, և անոնք չեն հասկնար թէ ինչո՛ւ համար ինչ որ իրենց հայրերը գոհացուցած էր, իրենց հաճոյ ըլլալ պէտք է դադրի։ Անանկ խիստ յանկարծաքանութիւններով են. չեն համոզուիր անոնք։ Շատ երկար համբերութիւն պէտք է, զգացնելու համար անոնց բարենորոգումի մը պէտքը, պէտք մը՝ որ որքան ալ անհրաժեշտ երեւայ օտարին համար, անոնց աչքին հեռու է տակաւին կարեւորութիւն ստանալէ։ Դաշնակիցներուն՝ թշնամութեանց միջոցին, կամ անոնցմէ առաջ ու ետքը հեռուած վարուելակերպերը երբեք աղէկ արդիւնքներ չպիտի տան։ Ի՞նչ կ'ուզեն ընել որ.— Սարսափեցնել չենցլիները թէ իրենք ալ անոնց չափ անզութ են։ Շատ անօգուտ բան մըն է ասիկա։ Բայց մենք չպիտի ծանրանանք այս կէտին վրայ, որ ուղղակի մեր նիւթին չի տաներ, և որուն վրայ՝ ուրիշ առթով մը։

Ընդհանրապէս չինական բոլոր թերթերը ազատական են, իւրաքանչիւրը իր ընթացքին, իր յանդգնութեան և իր քաջութեան համեմատ։ Ոմանք չատ անգոյն են։ Ու չատ երկչոտ՝ մինչեւ ամէն մարդու ալ հաճելի երեւնալու ատիճան. իրենց ամէն բանի չափուած հաշուած յարմարութիւնը՝ զերծ կը կացուցանէ զիրենք վտանգէ, ասկէ իբր նմոյշ կրնանք ցուցնել «Շէօն Պաօ»ն։ Սա հռչակաւոր նախադասութիւնը, թէ «Մենք այս լուրը վերջին ծայր վերապահութեամբ կու տանք», նախադասութիւն մը որուն ֆրանսերէն թերթերու մէջ ա՛ռնչակ կը հանդըպուի, (*) չինարէն թերթերէ թարգմանուած ըլլալ կը թուի, ա՛նքան տեւականօրէն գործածական է անոնց մէջ։

Ամէնէն աւելի հաւատի թերթը անտարակոյս «Կազէթ Ինիվերսէլ»ն է։ Այս թերթն է նաեւ ամէնէն առաջացածը չինական թերթերուն, և ամէնէն աւելի աս թերթն է որ իր «փոխանուն»ը կը գործածէ, որովհետեւ բոլոր օտարներու կողմէ ձեռնարկուած հրատարակութիւնները օտար «փոխանուն» մը ունին որ արտօնատիրոջ կ'անցնի, և որուն դէմ տեղական կառավարութիւնը չի կրնար որ և է միջոց մը գործադրել, ու չատ անգամներ տեղւոյն հիւպատոսութեան կը գանգատի, բայց իր գանգատները չատ հեղ նկատողութեան չեն առնուիր։ Առանց այս հնարքին, Շանկհայի թերթերուն մեծագոյն մասը չատնոցուընչ դադրած էր։ Հիմակ աղէկ կը հասկցուի չինական հողին վրայ հրատարակուող երկու ճարտնական թերթերու գոյութեան պատճառը։

Այս թերթերը կրնան առաջացումներ ունենալ՝ որոնք պիտի արդիւլէին սակայն բնիկ հրատարակութիւններուն համար։ Այս վերջինները չատ չատ կրնան եղելութիւնները նշանակել առանց իրենց կողմէ որ և է ամենափոքր դիտողութիւն աւելցնելու։ Ուրիշ անուղղակի ճամբայ մըն ալ, որ չատ նպաստաւոր է մեր թերթերուն համար՝ տպաւորիչ լուրեր հրատարակելու համար, սա է թէ՝ անոնք իրր տեղեկութեան աղբիւրը, կը նշանակեն օտար թերթին անունը։ Սարսհամար է որ չինարէն թերթերու ամէնէն չահագրգռական մասը՝ յաճախ իրենց «Մամուլին չուրջն» է։

* * *

Օտարները կը պաշտպանեն այս կերպով մեր թերթերը, և իրաւունք ունին։ Թողո՛ւ որ Չինները իրենք իրենց քաղաքակրթուին, առաջնորդեցէք զանոնք խոհականօրէն, բայց խուսափեցէք անոնց վրայ բռնի գործադրել ուզել քաղաքակրթութիւն մը՝ որ հեռու է անոր գտանելի ըլլալէ, և զոր դուք իսկ թերի կը գտնէք։ Դուք (Եւրոպացիներուն) կուլաք ձեր ընկերային բարքերուն վրայ. կ'արտասուէք ձեր ընկերային վիճակին վրայ, և կ'ուզէք որ ժողովուրդներ՝ որոնք թերեւս ձեզմէ աւելի երջանիկ են, աճապարեն ձեզի նմանելու։ Ինչ մը տարամարանութիւն! Դուք ալ անոնց տեղը ըլլայիք, անոնց պէս պիտի ընէիք։ Կա՛մ չարունակեցէք կոյր զկուրայն անել ճամբուն մէջ՝ ուր ինկած էք, կա՛մ դուրս ելէք անկից՝ եթէ կրնաք։ Ժամանակն է։ Բնիկներու չարժումը, զոր դուք ձեր չարժումներովը ստեղծեցիք Չինաստանի մէջ, առաջին քայլն է դէպի ետ։ Ամէն բան նորէն սկսելու է. բայց այս անգամ, դուք չատ աւելի կասկածոտ մարդոց հետ գործ պիտի ունենաք։ Անոնք պիտի կասկածին. դո՛ւք ալ ըզգուշացէք ձեր կողմէն։ Լրագիրները կրնան և պարտին ձեր անհրաժեշտ օժանդակները ըլլալ։ Շարունակեցէք դուք զանոնք պաշտպանել գաղանօրէն։

Այն օրը՝ ուր դուք առաջին դերը ձեղի տաք, անոնց թերթերուն ազդեցութիւնը պիտի անհետանայ անմիջապէս, բայց ձեզի ալ մէկտեղ։

Շ	Հ Զ
Ո՛Ւ	Ի
ԻՆ ԵՒ	ՆԿ
Լ	Լ
Ի	Ի
Ն	Ն
Կ	Կ

ԹԻՃԱՐԻ

ԹԻՃԱՐԼԷԹ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Թիճարէթ պօրսալարընին թէէսիսնէ իսթիեաճ կէսօթէրէն սէպէսլէրէն պիրի տախի, պիր տավանին հալի իչուն մուայէէն պիր զէմանտա, թիճարէթ մանքէմէլերի թարաքընտան թիճարի էմթէանին ֆիեաթընը տօղրու օլարագ թաեին՝ միւմքին օլմասը տը։ Ֆիլհագագա, թիճարէթ պօրսաը պուլունմաեան պիր մէմլէքէտէ, թօքրագ մահաուլլարընտան ֆիլան վէ ֆիլան մալը ֆիեաթընը տօղրու օլարագ թաեին իթարմէք միւմքին իսէ տէ, բէք կիւճ տիր։

Մէսէլա պիր թաճիր՝ բարա պուլունմասընտան տօլաեը, պազը տէֆա քէնտի մալընը բէք աշաղը ֆիեաթլա սաթուպ, բարա թէտարիք իտէր։ Այնը կիւնտէ, այնը սաաթտա, պազդա պիր թաճիր՝ այնը ճիւնտ մալտան վէ ֆագաթ տանա աշաղըընը կէրէք մէվճուտըն պուլունմասընտան, վէ կէրէք բարաեա իսթիեաճը օլմասընտան մէքքիւր սաթը ֆիեաեաթընտան զաթ զաթ ֆահիշ ֆիեաթլա սաթար։

Իմտի, պիրպիրինտէն պու գատար ֆարգը ֆիեաթլար իլէ ալը վէրիշ վուգուը՝ հէր կիւն կէօրիւսիւեիվ հալտէ, մահքէմէճ ֆիեաթլար հագդընտա մալիւմաթ սօրուտուղու վազըթ, վէրիլէն ճէվապ հագդընտա մէրճիթնէճ չիւտկէ հաբը օլմա՞զ մը։ Քէնտուսինէ վէրիլէն ֆիեաթլարըն չու հալինէ նազարէն, աշաղը եօգարը պիր հիսապ իլէ վէրէճէեի գարար միւնասիպ տիւչ՞ մի։

Մէմալիքը Շահանէ էսասէն չիֆթիճիլիք իչուն եարատըմըշ պիր մէմլէքէթ օլտուղունտան, Օսմանլը մահսուլաթընտան օլան հուպուպաթ, եուն, բամուգ, աֆիոն. թիֆթիք, քիթրէ, իւզիմ, ինճիր, մէեան քէօքիւ, սարը պալմօմը, բալամութ, ճէրի, մըսըր, ֆընտըգ վէ սարիչ մէվճուտը իւզէրինէ վէ եախօտ վատէ իլէ սաթըշ մուամէլաթը իչուն, պիր թիճարէթ պօրսասը թէէսիսի լիւզումը աշիքեար տը։

Ինթիքեարա մէյտան վէրմէմէք իւզրէ, ֆէօյէ պօրսալարը ֆիտէէրի բէք չօգ տը։ Պու ֆիտէէր ապրասընտա, թիճարէթ պօրսասը պուլունմասան մէմլէքէթէտէ կէօրիւտիւեիւ կիպի, ֆիեաթլարը վէ ալը վէրիշ իտէնէրին պիւսպիւթիւն պիրիպիրինին քէյֆինէ թապի պրագրամաճաղը վիքր օլունապիլիր։ Թիճարէթ պօրսասը պուլունուր իսէ, մէվճուտըն չօգ պուլունմասան վէ եա աղբըղընտան տօլաեը ֆիեաթճա պիրտէն պիրէ պէօեիւք էնիշ վէ եա չըգբշ կէօրիւլմէզ։

Պունտան մատտա, էլտէ մալ պուլունմասընը զէման, իւլերուտ թէսլիմ օլունմագ իւզրէ, սաթը մուամէլէսի իճրասը վէ եախօտ մէվճուտըն չօգ պուլունտուղու պիր զէմանտա, եէնէ թէսլիմ օլունմագ չարթը իլէ սաթը մուամէլէսի իճրասը սահէսինտէ։ ֆիեաթճա պազը չարբընթբլարըն էօնիւալընուպ, էեի թէէսիրլէր մէյտանա կէլիր։ Տիկէր թարաֆտան, միւտպիրանէ սուբէթտէ թանզիմ օլունճագ գանունլար սահէսինտէ, պօրսաճա մուհթէքիրանէ մուամէլաթ իճրասընը էօնիւ ալընը։

Թիճարէթ օտասը կազէթասը

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԴԻՐՈՒԱԿԱՁՆԵՐ

ԷՏԻՐՆԷ.— Մեր Մեծ. գործակալ Յովհաննէս Սիմոնեան էֆ.ի դիմելով կարելի է բաժանորդագրուիլ «Մանզումէ»ի։

ՄԱՐԶՈՒԱՆ.— Աւետիս էֆ. Կիւլպենկեանի դիմելով կարելի է «Մանզումէ»ի բաժանորդ գրուիլ։

ԽԱՐԲԵՐԴ.— Կարապետ էֆ. Մուսեղեան Եփրատ Գոլէճ, նոյնպէս բաժանորդ կ'արձանագրէ։

ԽԱՐԻՃԻՅԷԼ

ԹՐԱՆՍՎԱԼ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻ.— Մ. Քրիւկէր՝ միւսալահա հագդընտա Էվրօբատա պուլունան Պօէր բէխլէրի արասընտա միւզաքէրաթ ճէրէեան թիմիեի հագդընտա նէչր օլունան հաւատիսի թէգրիպ իսէեօր։ Միւշարէլէյհ՝ Պօէրլէրին թէմամիյէթը միւլքիեէթ վէ իսթիգլալիյէթինի թէէմին իթմէեէն սուլհ թէգլիֆլէրինի չիտէթլէ բէտտա իթմէքտէ տիր։ Մ. Քրիւկէր՝ եագքն զէմանլարտա Ինկիլիզլէրին գաղանտգլարը մուզաֆֆերիյէթլէրէ էհէմմիյէթի վէրմէեուպ, մուհարեպէ՝ Պօէրլէրին արզուսընա մուվաֆֆըգ օլտուղունու իլան իթմէքտէ տիր։

ԱՖԳԱՆԻՍԹԱՆ ՎԷ ՀԻՆՏԻՍԹԱՆ.— Քեալքիսթատան խապէր վէրիլտիեինէ կէօրէ, Աֆգանիսթան Էմիրի Հապիպուլլահ խանը թէպրիք իթմէք իւզրէ, Հինտիսթան հիւքիւմէթի թարաֆընտան Քեապիլէ կէօնտէրիլէն հէեթ՝ պիր գաչ տէֆա Էմիրին հուզուրընա գապուլ օլունմուշ, վէ ֆէվզէլատէ իլթիֆաթա նայլ օլմուշ տը։ Մէզքիւր հէեթ՝ էֆիրենտի դէկտ. 20 թարիխինտէ Աֆգանիսթանտան Բիշավէրէ ավատէթ իթմիշ տիր։

ԱՐԺԱՆԹԻՆ ՎԷ ՇԻԼԻ.— Արժանթին հիւքիւմէթի՝ Շիլի հիւքիւմէթի թարաֆընտան կէչէնլէրտէ վէրիլէն նօթանընը միւնտէրիճաթընտան պազը նօգթալարը թասիլ իտիլմէսինի՝ Շիլի հիւքիւմէթինէ թէզլիֆ իթմիշ տիր։ Շիլի հիւքիւմէթի՝ Արժանթինին թէքլիֆլէրինի բէտտա իթմէմիշ վէ պազը իթիրազլարտա պուլունմագ իսթէմիշ իսէ տէ, հէր հալտէ մէսէլէեի սուլհէն հալլ իթմէք իսթէօր։

ՐՈՒՍԻԱՏԱ ՍՕՍԻԳ.— Բէթէրսպուրկտան խապէր վէրիտտիեինէ կէօրէ Խարգօֆ հավալիսինտէ չիտէթլի գար ֆուրթունալար օլտուղընտան Խարգօֆ իլէ Սէվսոթօքալ արասընտաքի տէմիր հօլը խաթթընտա նագլիկաթ իճրա իտիլէմմիշ։ Վէ թրէնլէր գարը՝ չօգլուղունտան իլերիլէ եէմէեուպ հօլճուլար հօլտա գալտըգլարընտան, գըզագլար իլէ էքմէք, օտուն վէ սարիբ կէօնտէրիլմիշ տիր։

Շէրէր Գօնդէրանը.— Շէքէր հաբը իսէն Ֆրանսըզ վիլայէթլէրինին ասան վէ մէգալարը թարաֆընտան պաշ վէքիլ Մ. Վալտէք Ռուսօեա կէօնտէրիլէն պիր մէքթուպտա, Ամսթրիա վէ Սգանիսատա պուլունան պէօեիւք չէքէր սէնտիգալարը Պրիսէլ չէքէր գօնֆերասընտա վերիլէճէք գարար իւզէրինէ, չէքէր իքթիսատիյէտի լավ օլունճաղընտան իսթիֆատ իտիրէք, Ֆրանսըզ չէքէր ֆապրիգալարընը մահվ իսէճէքլէրի պէհան օլուն, մուշ տը։

Վենեզուելա Վէ Ամերիկա.— Քիրասատան Նիւ-Եորգա իշար օլունրեօր։ Գարագաստա նէչր օլունան բէսմի «Բէբիպլիք տը Վենեզուելա» կազէթասը՝ իբր տէվլէթ ապրասընտաքի իսթիլաֆատան պան էթտիեի սբրատա տէեօր քի «Վենեզուելա սուլհ արզու իտիեոր իսէտ, մէնզուրիյէթ կէօրտիեի հալտի բէք պէօեիւք գարարլար վերէպիլիր։» Տիկէր Վենեզուելա կազէթալարը տասի պու վարիտէ պիր լիսան գուլանմագտա տը։

Զին Ահվալը.— Զին իմբէրաթօր իսանէտանը Բէքինէ կիթմէքտէ տէվամ իտիեօր, էֆբէնտի դէկտ. 18ի ագշամը Գայֆէնկֆուտան հարէքէթ իթմիշ տիր։ Շիմտիեէ գատար 130 ֆէրսախ գատար եօլ ալմըշ տը։

ԳՕՐԷԱ ՎԷ ՃԱՐՕՆԻԱ.— Սէուլտան իշար օլունտուղընա կէօրէ, Գորէա հիւքիւմէթի՝ քէնտի հիսապընա գապլօ գօեեաճաղընտան, Ճարօնիանընն Գորէ սահիլլէրինէ թէէկրաֆ գապլօսը ուղարթասընա բաղի օլմամըշ տը։

ՍԻԵԱՄ ՎԷ ՖՐԱՆՍԱ.— «Թայմ»ի կազէթասընին Պանկ-Քօկ չէհրի մուխպիրինին մէզքիւր կազէթաեա իշարընա կէօրէ, Ֆրանսա իլէ Սիեամ արասընտա չիմտիյէ գատար հալլ օլունմասան մէսէլէրէրին թէավիյիեէսի իչուն, իբի հիւքիւմէթ՝ թէքրար միւզաքէրաթա կիրիշմիշլէր տիր։

ՐՈՒՍԻԱ ՎԷ ԱՎՍԹՐԻԱ.— Զար հազրէթլէրինին իսմի կիւնիւ միւնասիպէթի իլէ, Վիէննատա Հօմզուրկ սէրաեընտան Ավսթրիա իմբէրաթօրը հազրէթլէրի թարաֆընտան պիր զիեաֆէթ վէրմիշլէր տիր։

Մէզքիւր զիեաֆէթտէ, Ավսթրիա իմբէրաթօրը՝ Ռուսիանը Վիէննա սէֆիմի՝ արշիտուք Ֆրանսուա Ֆէրտինան՝ պաշ վէքիլ Մ. Քէրպէր վէ խարիճիյէ նազրը քոնթ Կոլոխսովսքի հաղըր պուլունմուշլար տը։

ՐՈՒՍԻԱ ՎԷ ՍՎԷՃ.— Ֆինլանտիանընն իսարէ մէրքէզի պուլունան Հելսինկֆօրս չէհրինտէ վագը Սվէճ իտտարի մէքթիպի միւտիրի Պարոն Պօնստորֆ՝ պու սէնէ իճրա իտիլէն պազը մէարիֆ թասիլաթընը մէզքիւր մէքթէպէ թասիպիգ իթմէսիեինտէն, վէ թաեին իտիլէն սահիլարընն թէմամը միւտտէթինտ, թալէպլէեէ Ռուս լիսանը էօյրէտիլմէսինէ միւսաատ էյլէմէտիեինտէն, Ռուսիա հիւքիւմէթի թարաֆընտան աղ իտիլուպ, Սվէճէ կէօնտէրիլմիշտիր։

ՐՈՒՍԻՆՏԱ ԶՐԱԱԹ.— 1899 սէնէսի զարֆընտա, Ռուսիա չիֆթճիլէրի Ռուսիա զրաաթ պանդասընտան պիր միլիար 351,518,884 ռուպլա իսթիդրազ իթմիշլէր տիր։

ՐՈՒՍԻԱ ՏՕՆԱՆՄԱՍը.— Ռուսիա հիւքիւմէթի՝ Նէվա թէրսանէսինէ սօն սիսթէմատ 2 գրթա գրուազէօր սիբարիշ էյլէմիշ տիր։ Գրուազէօրլէրին հաճմը 3,800 թօնս, վէ սիւաթլարը 25 միլ տէրէճէսինտէ օլաճագ տը։

ՐՈՒՍԻԱ ՎԷ ՉԻՆ.— Բէքինտէն «Տէյլի թէլէկրաֆ» կազէթասընա չէքիլէն պիր թէլէկրաֆնամէտէ պէեան օլունտուղունա կէօրէ, Մանչուրիա մէսէլէսի՝ դաեէթ գարբընըգ պիր հալտէ պուլունուեօր։

ԲՐՈՒՍԻԱ ՎԷ ԼԷՀԼԷՐ.— Բրուսիա հիւքիւմէթի՝ եէնի պիր գարարը իլէ Վրէչէն մէքթէպտէ ուլումը տինիյէ տերպէրինին Ալմանա օլմասընա տաիր օլանինկամը լավվ վէ մէզքիւր տէրսին լէհ լիսանընա էօյրէտիլմէսինէ միւսաատ իթմիշ տիր։

Կէրէք Ավսթրիա վէ կէրէք Ալմանեատա Լէհ.ական լիսէլերի իչուն Թօրլանդան ագչէ 100,000 մարգը կէչմիշ տիր։

ՐՈՒՍԻԱՆԸՆ ՏԱԽԻԼԻ ԱՀՎԱԼԸ.— Ռուսիա տախիլիյէ նազրը՝ ումում Ռուս վիլայէթլէրինէ պիր էմրնամէ կէօնտէրուպ, Ռուսիատան չըգագ իսթէէն մուհաճիրլէրէ հէր տիրլիւ գօլայըգլարը վէրմէյէրինի թավսիյէ իթմիշ տիր։ Ռուսիատա գալմագ իսթէեէնլէր՝ պու կիւնքի եէրլէրինտէ գալաճագլար տը։ Քէօյլէրտէ տախի պարընպալիմէլերի իչուն, Ռուս մէմուրլարընն բիղասընը ալաճագլար տը։ Ռուս թէպասը օլմագ իսթէեէնլէր՝ մէմլէքէթին սահր եէրլէրինէ կիթմէք իսթէտիքլէրինտէ, այրճա միւրուր թէզքէրէսի ալաճագլար տը։ Ռուս թէպասը օլմագ իսթէեէնլէր իսէ, հէման մէմլէքէթէն չըգարըլաճագ տը։ Իչպու մուհաճիրլէրին Ռուս թէպասը օլմագ իչուն նիղամէն թաեին իտիլէն միւսաեթի պէզէլէմէլերի իսճապ իթմէզ։ Ումում թէպասը 1903 սէնէսինտէն իթիպարէն ասքէրլիեէ գայտ օլունաճագլար տը։

Նէ պու մուհաճիրլէր վէ նէ տէ էվլասլարը վէ եա հաճիսլէրի Ռուս թէպասը օլտուղլարը կիւնտէն իթիպարէն 20 սէնէ կէչմէսիքճէ, չէհրլէրտէն տարտրտա արազի վէ էմլաքա մալիք օլամազլար։ 1901 սէնէսի փետրուարընն 1ինտէն սօնրա Ռուսիաեա կիտէն մուհաճիրլէր։ Ռուսիա թարաֆընտան գապուլ իտիլմիշ օլտուղու կիպի, պունտան սօնրա տա գապուլ օլունմաեաճագ տը։

ՍԱԳՍՕՆԻԱ ԱՀՎԱԼԸ.— Ալմանեատանն Սագսօնիա գրալիյէթի մալիյէթ նազրը Ֆօն Վագտորֆ՝ գրալիյէթին մալիյէճէ իսթիգլալը էեի օլմատընընը մէպուսան մէճլիսինտէ պէեան իթմիշ տիր։

Օրման հասլաթը՝ 1.588,000 մարք գատար էքսիլմիշ տիր։ Սագսօնեա զաեէթ սանատաքեար պիր մէմլէքէթ օլտուղու հալտէ, Ալման թիճարէթ վէ սանաաթլարընն տիւշմէսինէն, պիր չօգ պանգալարընն իճիասընտան, բէք պէօեիւք զարարլար կէօրմիշ տիր։

ՊԱՏ ՊԷՕԵԻԻՔ ՏԻԻԳԱԼԸՂԸ.— Պատ պէօեիւք տիւգալըզընին մալիյէթ նազրը տօքթ. Պուէրնպէրկէր՝ մէպուսան մէճլիսի մալիյէթ գօմիսիօնունընն հուզուրունտա պիր նուտիգ իրատ իսէրէք, 1900—1901 սէնէսինին մալիյէթ ահվալընընն բէք ֆէնա օլտուղունու սէօյլէմիշ տիր։ Միւշարէլէյհ՝ Սագսօնեա մալիյէթ նազրը կիպի հագդգաթը քէթմ իթմէեուպ, Ալմանիա իմբէրաթօրլուղունընն մէսարիֆի չօղալտըղը հալտէ, հասլաթընընն տաղալտըղընը պիլտիրմիշ տիր։

ՐՈՒՍԻԱ ՎԷ ԱԼՄԱՆԻԱ.— Բէթէրսպուրկտա չըգան «Ժուրնալ տը գօմերս է տը լ'Ինտիւսթրի» նամ Ռուս կազէթասը՝ պու քէրրէ պիր մէգալէ նէչր իլէ, Ալմանիանընն Ռուսիաեա վուգուպուան իխրաճաթընտան իսթիֆատէի տէրճէսինի պիլտիրմիշ տիր։

Պու կիւն Ռուսիա վէ Ալմանիա արասընտա ճարի օլան թիճարէթ մուգավէլէնամէսի իլէ Ռուսիա տէվլէթի՝ 1891տէ թանզիմ իսիլմիշ օլան էսկի թարիֆէտէ կէօսթէրիլէն ռիւսումաթա նիսպէթլէ, պազը էմթէատան ալընա ռէսմի եիւզտէ 20 վէ պազը էմթէա ռիւսումընը եիւզտէ 40 վէ եիւզտէ 50 ռատէսինէ էնտիրմիշ, վէ հաթթա պազը թէնզիլաթ՝ եիւզտէ 70 վէ 98 տէրէճէսինի պուլմուշ տը։

Եալընը՝ 1899 սէնէսի զարֆընտա, Ամանիա ֆապրիգաթէօրլերի վէ թաճիրլերի՝ պու եիւզտէն հէման 30.000.00 մարգ իսթիֆատ իթմիշլեր տիր։

Պունտան պիր գաչ կիւն էվվէլ, «Մէսսաժէ Ֆինանսիէ» կազէթասը՝ նէչր իթտիեի պիր մէգալէտէ, էկէր Ալմանիա տէվլէթի՝ եէնի թարիֆէլէր անքեամընը մուհաֆազա արզուսընտա ըսրար իտէրսէ, արթըգ պու թէնզիլաթտան իսթիֆատ իթմէմէեէեինի նիմ ռէսմի սուրէթտէ պիլտիրմիշ տիր։

ԲԱՐԻԶ ՊՕՐՍԱՍԸ

BOURSE DE PARIS

ՊՈՒ ԿԻՃԷՔԻ

21 Դեկտեմբեր 1901

Ֆրանսըզ էհսամը	(3% Français)	100	45
Ռէժիի	(Tab. Turcs)	311	—
Գօնսօլիտ.	(R. Turque D.)	24	92
Շըմէնտրֆէր	(Lots Turcs)	105	85
Պանգ. Օթթ.	(Banque Ott.)	27	—
Թրանսվալ	(Transvaal)	99	35

ԹԷՎՃԻՀԱՅ

Մանասթը վիլաեէթի վալիլիեի՝ ֆէրիգ սեատ. էտիպ բաշա հազրէթլէրինէ թէվճիհ պուլյրուլմուշ տը։

—=—

ՆԸՇԱՆ

Շամը չէրիճ խախա հպաշրոսը Մըրգատօ Սլիֆանտարի էֆէնտիեէ՝ խրտէմաթը մէմտուհարտա մէպնի, տէօրտունճիս բիւթպէտէն նշանը ալիի Օսմանի ինսան պուլյրուլմուշ տը։

ՏԱԽԻԼԻՅԷԼ

ՄԻՆԱՍԻՊ Գարշըզգ թէատրիքի իլէ Ա.քիատա պիր կուրէպա խուսթատանէսի ինչաբ քիչատրա թէչպիս օլընմը տը։

ՆԱՊԼՈՒՍ վէ Ա.քիա էվգաֆ մուատէլաթը թէֆթիլ իթմէք իչուն, Սուրիա էվգաֆ միւֆէթթիշի Ալի Բիպա էֆ. Հայֆաեա կիթմիշ տիր։

ՊԷՅՐՈՒԹ իչիւնճիւ սընի գօմիսէրլեինէ Սուրիա բօլիս գօմիսէրլերինտէն Օսման էֆ. թաեին օլունմուշ տը։

—Պէյրութ վիլաեէթի տախիլինտէ սեատ. այընան հոկտեմբեր այընա գատար պիր այ զարֆընտա 1777 չօճուգ տօղուպ 913 վէֆաթ վուգու պուլմուշ տը։

ԳԱԼՊԶԷՆ ԳՈՒՄԲԱՆԵԱՍը.— Էլտէ էտիլէն պազը տէպիլ վէ էմմաբէի սապիթէ (յայանի ապացոյց) իւզերինէ հալէպ բօսթա միւտիրի «Օսման վէ Անթաքիալը Միֆթիղատ Հասան էֆէնտիլերէ սապգբ բօսթա մէնզիլճիսի ուսթա Ալի վէ գավա Ալի վէ Բիսթէմ չավուշ վէ Անթաքիալը տիկէր Հասան նամ չախալարտան միւբէքքէպ պիր գալպզէն գումբանիասընընն վիճուտի (գոյութիւն) անլաշրլըմշ վէ պունտան իւչ սէնէ էվվէլ պիլասասա միւմարիւլյ Օսման վէ Հասան էֆ.էրին պազը տէլալէթլերի իւէ Շամտան ճէլպ օլունան ալաթ վէ էտէվաթ իւէ Օսման էֆ.նին խանէսինտէ իճրան ամէլիաթլա գալպ չարեէք, մէճիտիյէ վէ պունլարն ագամընընն իմալաթընա պաչլանարագ բարչա բարչա բիացաեա չըգարբլմըշ օլտուղու սապիթ օլարագ, կէչէն չարբէնպիհ կիտնիբ մէմուրինի մախսուսա Օսման էֆ.նին խանէսինի պասարագ, մէրգումը թանէթը իսթիվապա ալմըշլար։ Թանգրգաթ նէթիճէսինտէ ալէաթ վէ էտէվաթ գօհչու խանէսինէ սանտգալա աշբրբլարընը մէյտանա չըգբպ, կէթիրտիրմիշ վէ չու հալտէ, ինքեարա մէյտան գալմաեարագ, հէր պիր չէեի իգրար վէ սանտրընն անախթարընը ճէպինտէն չըգարբպ, թէսլիմ իթմիշլեր տիր։ Հալէպ վէ Անթաքիասա եագալանան չէրիքը ճիւրմիւրի տախի տէրտեսթ օլունարագ իթիրաֆը ճիւրմ իթմիշ տիր։ Մէսէլէ Ամալիյէեէ թէվմի օլունարագ, թանգրգաթա տէվամ օլունմագտա տը։

ԱՆԹԻԳԱ.— Գօնեատան իշար օլունտուղունա նազարէն, իլմը ասարը ամիգա էրպաղընտան Ինկիլիզ Սր. Իվանս՝ Ինսսոս նամ եազըլարընն ատախթարընը պումուշ վէ պու եօլտա լէվհալարը օգուեապիլմիշ տիր։

ԹԷԼԷԿՐԱՖ ԽԱԹԹԸ ԹԷՄՏԻՏԻ.— Գալիմնօս, Լէրօս, Իբսարա, Պաթնոզ ատալարընատա թէլէկրաֆ խաթթը ինչասը խուսուսը Բօսթա վէ Թէլէկրաֆ Նէզարէթինէ գարարկիր օլմուշ իսէ տէ, մէրճիր մախսուսը՝ պու խաթթն էտիլէճէք մէսարիֆի գօրուեուպ գօրումատաճաղընա տպիր նազարէթը միշարիլէյհատան իյզահաթ թալէպ իթմիշ տիր։

ԲԱԵԱՍ գազասընա թապի Այսա նահիյեսի իլէ Իսքէնտէրուն սահիլինտէ Այվալըգ լիմանընա գարիպ պուլունան մէզրու վէ զայրը մէզրու ատրազինին եէտը ախէրէ կէչմէսի վէ կէչմիշ օլանլարընն ախզ վէ իսթիրատասընտան իքէն, եէրլի ատամպը նիւֆուզ՝ 3000 տէօնիւմ արազիեէ մալիքիյեէթ իստիասընտա պուլունմագտա օլտուգլարընտան. օլպապտէ նէ եօլտա մուատէլէ իսիլէճէեի սիւալ իսիլմիշ օլմազլա. պունլարընն իստիալարը նէեէ միւսթէնիտ իտուկինին վէ եէտլէրինտէ սէնէսը խագանի օլուպ օյմատընընն իշարը լազըմ կէլէնլէրէ էմր պույրուլմուշ տը։

ԵՈՒՆԱՆ Հիմրիմէթի Վէ Էշխասը Մոնզիրրէ.—1897 մուահէտսինին 11 վէ 14ինտի մատտէլերի անքեամընա թէվֆիգադան Եունան հիւքիւմէթի՝ Մէմալիքը Շահանէէն Եունանիստանընա ֆիրար իտէն էյլեսքը բէպիանընը Եունան մէմուրլարընա թէպիլ իթմիշ տիր.

ՀԱՄԱ սանճաղընտա խայը միւպիթ խալի արազի պուլունտուղը հալտէ պունտան կէրէեի կիպի իսթիֆատէ օլունմամասը նազարը տիգդաթա ալընարագ, պունուն սէպէպի թասիս ուսուլը իւզրէ պաղ արազի սահիպլէրինին միւտտէթը մուայեէնէ իլէ արազիէրինի բէնմպէրլերէ իշլէթտիրիպ մահսուլատան բէք ճիւզի պիր շէյ վէրմէքտէ վէ պու տա բէնմպէրլերի թէշվիգէն արի օլտուղունտան, իպարէթի պուլունտուղը անլաշըշմըշ արազի խալի գալմագ իչուն մահալլի հիւքիւմէթի՝ թարու ուսուլի իւզրէ արազիեի էհալիսէ միւսավաթէն թագսիմ իթմէք իւզրէ, թէտապիրը լազըմնին իճրասընա միւսաատ թալէպ իթմիշ տիր։

ՍԷՖԱՒԻՆ ԳՕՆԿՐԷՍԻ.—1902 սէնէսինտէ Ալմանիանընն Շօլստորֆ չէհրինտէ իթթիհատ իսէեէք սէֆարն գօնկրէսինէ Տէվլէթը Ալիյէէ թարաֆընտան ասարը թէվֆիգ զըրնլըսը սիվարիսի Բիսթէմ պէյ թաեին պույրուլմուշ տը։

ՊԱԶԸ Իթալիալը սէեահսահլար՝ էսկի Պինկազի չէհրի խարէպէսինի կէղմէք արզուսընը ըզհար իթթիֆլէրինտէն, օլունան միւրաճաաթա պինաէն, միւսաատ պույրուլմուշ տը։

ԹԱՐԱՊՈՒՍը Դարպ էհալիսինտէն սիլքը ասքէրիեէ տտիսի օլմագ իսթէեէնլերին ավալընընն թէտգրզը իլէ, մուամէլէսինին իճրասը՝ թէգարրիւր իթմիշ տիր։

ՇԷՀՐ Էմանէթի վէ միւլնագաթը, Սիվաս, Էտիրնէ, Խարբութ, Գոսօվա, Եանեա, Թրապիզոն, Մուսուլ Պաղտատ, Շգսարա, Էրզրում, Հալէպ, Եէէմէն, Պիթլիս, Տիարպէքիր վիլայէթլերի իւէ Գուտսը Շէրիֆ ասնճաղը ժանտարմա վէ զապթիյէ ալայ վէ թապուրլարընտա խթիխտամ իսիլէճէք եիւզ պաշը. պէօլիւք աղանը վէ սարիէ կիպի գարարթիան թէրթիան ինթիխապը գարարկիր օլմաշ տը։

ՍԹԱՊՕԼՏԱ պուլունան պիր ճիմէք քիրա արապաճըլարընն պիր պիլիմտէ (ինսինիօրմ) էէպիսէ կէչմէքսի վէ արաճ պալարընն հէր պիրիսինէ նումէրօպ գօշ նուլմասը Շէէր էմանէթինէճէ գարարկիր օլմուշ տը։

ՎԷՊԱԵԻ թուրթուլանլարընն նէզտինէ կիտէէք Ալանդարաճ մախսուս ըմագ իւզրէ։ Վիէննատան կէթիրտիլէճէք էլպիսէէրին կիսմրիւքսիւզ կէչմէսինէ միւսաատ օլունմուշ տը։

ԳՕՆԵԱՏԱ ՖՈՒՐԲՈՒՆԱ Վէ ԵԱՂՄՈՒՐ.—Դեկ.Գիւնանէ 18ինէ դատար պիր տիւզիեէ չիտէթլի եաղմուրլար եաղըպ սէլլէր թէչէքքիւ իթմիշ տիր։ Պաղը խանէ տիվարլարը խարապ օլուպ տաղարատան ճէսիմ գաեալար եուվարլանմըշ իսէ տէ, խասարը մուճիպ օլմամըշ տը։

Եաղմուրը միւթէպզրպ գար եաղմագա պաշլամըշ, վէ սօգագլարտա պէշ գարրշ եիւքսէքլիեինտէ գար օթուրմուշ տը։

—Շէհրիմիզդէ տախի էվվէլքի կիճէ էսէն չիտէթլի լօտսս բիւզկեարը կիթկիտ արթարագ տէնիզին չիտէթլէ գապարմասընա սեպէպ օլմուշ վէ Գաոքքէօյ վապօրլարը սապանլարն միշքիլաթա իսկէլէի թուսապիմիշլէր տիր։ Կիճէ սաաթ

մէվսիմի կիպի կէօք կիւրէմէեէ, շիմշէքլեր չաքմաղա պաշլամը վէ շէտիա տօլու իլէ գարբշըզ եաղմուր եաղմը՝ տը։

ԷՇԳԻԸԵԱԻ մէշհուրէտէն օլուպ, կէչէնաէ Սէհան տախիլինտէ դաթլ ճինաեէթինէ ճիւրաթ իսէն Իզանօ գարիէլի Մանմուա տէրտէսթ իտիլմիշ տիր։

ՋԷՑԹՈՒՆ ՊՈՒՐՆՈՒ ֆապրիգասը իչուն Եվրօպատան պիր միւթէխասսիս (մասնագէտ) ճէլպ օլունմադ տը։

ԲԷՐԼԷԲԻ սէյլապ զէտէկեանը իանէսինէ մահտուպէն, Նիւտավէնտիկեար վիլաեէթինէն գօմիսիօնը մասուսրնա իքի պին պէշ եիւզ քէսուր ղրուշ կէօնտէրիլմիշ տիր։

ՊՐՈՒՍԱ. Համիտի զրաթ մէքթէպինէ պիր թութլուգ եէթիշտիրիլմէսի իչուն, մագամը ախտիլէ մուխապէրէ ճէրէեան իտիւտ։

ԱԼՊԻՍԹԱՆ գասապասընդն չաերը Նամըտաքի մէվգիինէ, պունտան պէօյլէ բէնչէնկիկ կիւնլերի բաղար քիւչատ իտիլէճէք տիր։

ՍԷՐԱՆՏՕՋՏ. հարէքէթը արզ վուսմուշ տը։

ԱՆԱՏՕԼՈՒ վէ Դասապա-Իզմիր աէմիր եօլլարընդն պիրլէշմէսի՝ իքի գումբանեանդն պու խուսուսատ ագա ԻԹտիեի իթթիֆագ նէթիճէսինէ գարարկիր օլմուշ տը։

Իքի խաթթ՝ Դարա Հիսարտա պիր. լէչէճէք վէ օ զէման՝ Իզմիրէն Սթանպօլա տողրու չըմէտրիէր գաթարլարը իչլէեէճէք տիր։ Պու վասրթա իլէ Իզմիր վէ Սթանպօլ արասընտա նագլիյաթ գօլայլանարագ, Իզմիր լիմանընդն էչէմմիյէթի արթաճագ տը։ Պիթթապի իքի գումբանա՝ միւնասիպ վէ մութապզդ պիր թարիֆէ իլմիզամը իլէ իքի խաթթընդն գաթ իԹտիեի մէսաֆէսէ պուլունանդ վիլաեաթ չիֆթիճի վէ թաճիրլէրինդն թէվսիի ումուր վէ մէնաֆիինէ խատիմ օլաճաղտար տը։

ԱԶԳԱՅԻՆ

Երէկ գրած էինք թէ Ս. Պատրիարքը հեռը ունենալով Տ. Ներսէսեան էֆ.ին ուրբաթ իրիկուն կայս. Պալատ երթալով պատիւ ունեցաւ Իթթիարի սեղանին մասնակցելու, ի ներկայութեան պալատական բարձրաստիճան անձնաւորութիւններու, որոնց մէջ կային մեծ Եպարքոսութեան խորհրդական Վսեմ. Թէվֆիգ փաշա։

Ն. Սրբազնութիւնը նստած էր Ա. սենեկապետ Հաճի Ալի պէյի քով։ Սեղանէն վերջ Վեհ. Սուլթանը բարեհաճեցաւ Սէճճատէճի պաշի Իզզէթ պէյին միջոցով Ս. Պատրիարքին շնորհել Իմթիեազի ոսկի և արծաթ շքադրմանները։ Վեհ. Սուլթանը բարեհաճութիւնը ունեցած է նաև Իրբարձր գոհունակութիւնը այտնելու Ս. Պատրիարքին հաւատարմական զգացմունքներուն համար։ Ս. Պատրիարքը ապա Ա. քարտուղար Վսեմ. Թահսին պէյի այցելելով իր խորին երախտագիտութիւնը յայտնեց կայս. բարձր շնորհներուն համար։

Տ. ԳԵՈՐԳ Ա. Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Կիլիկիոյ նորընտիր Ս. Կաթողիկոսը երէկ հեռաւեալ հեռագիրները ըստացաւ։

«Ձերդ բարձր Սրբազնութեան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ընտրութիւնը ի բոլոր որտէ կը շնորհաւորեմ, և սոյն կարեւոր պաշտօնին մէջ ալ Ձեր կպտարեալ յաջողութեան արժանանալը բարձրեալն Աստուծմէ կը հայցեմ։»

Առաջն. Կեսարիոյ
Տրդատ եպիսկ., Պալեան

«Սահէլի Հազրէթի Շէհրիեարիսէ Կաթողիկոսլուգ մագամը ալնինէ ինթիսապը գուսսիյէթլէրի մուֆիպը մէմնունիյէթ վէ շիւքրանմըզ օլուպ բունանի վէ ճիսմանի հէյեթլէր իլէ ումում ճէմաաթ թարաֆընտան թէպրիք միւարաաթ էյլէրիմ, օլպապտէ»։

Հալէպ Էրմէնի մէրքեզատ վէքիլի
ՄԵՍՐՈՊ

Ձեր բարձր Սրբազնութեան արժանաւոր ընտրութեան և Կիլիկիոյ Ս. Աթոռոն բարձրացման առթիւ ուրախութեամբ սրտի կը փութանք ժողովրդովք հանդերձ շնորհաւորել ատուածատեսլ կաթողիկոսութիւն մատչելով շնորհաբեր Աջոյդ ի համբոյր։»

Ա.ադաբերեց Ռուսմուգի
Կարապետ Պօեաճեան

Այս հեռագիրը Ֆրանսատառ հայատարբառ գրուած է։

Հեռագիր եկած է նաեւ Տիվրիկի առաջն. տեղապահ Տ. Գրիգոր քահանայէն։

Կրօն. ժողովը այսօր հրաւիրուած է Նիստ գումարելու, Ս. Պատրիարքին նախագահութեամբ, որ ապա պիտի նախագահէ նաեւ Մայր Եկեղեցւոյ Դպրաց Դասու Տնօրէն խորհուրդին որ պիտի զբաղի իրեն դպրապետի մը ընտրութեամբ։

—Տ. Բարթողիմէոս Արք. Զանէնան։ ընկերակցութեամբ իր անձնական քարտուղար Աշնիւ էֆ. Ահարոնեանի շաբաթ իրիկուն Կայս. Պալատ երթալով, Իթթարի սեղանին մասնակցեցաւ։

—Հեռագիրը կ'ըսէ թէ Բաբերդի առաջն. տեղապահ Արիստակէս վրդ. Խաչատուրեան իր պաշտօնատեղին հասեր է։

—Անցեալները Զապէլ անուն Եէնի Դարու բնակող Դարահիարցի աղջկան մը յանդգնութեան դիմած ըլալը գրեցինք։ Մեզի կ'իմացնեն թէ կիրակի օր պսակուած է այն յոյն երիտասարդին հետ որ առիթ տուած էր դաւանափոխութեան։ Կ'ըսուի թէ երէկ տանուրէց Տ. Ղեւոնդ (ոչ Տ. Տրդատ) ուղէր համոզել, աղջիկը տեղի պիտի տար, որովհետեւ այս ամուսնութեան աղջիկէն աւելի մայրը յարած է եղեր։ Ձենք գիտեր թէ մայրն է կարգուողը, թէ աղջիկն է. մեզի լուր տուողը այս կէտը ճշդած չէ։ Ինչ որ ճշդուած է սակայն, սա է որ աղջկան պարագաները Տ. Ղեւոնդին քանիցս կը թախանցեն որ գայ աղջիկը համոզէ, սակայն բարի տէրտէրը՝ որ հիմա Գում Գարուէն հեռացած է, մեծիախիէ մը այցեգիսն կը պահանջէ։ Կը հարցունենք այս տէր հօր թէ մէկ մէհիտ՝ գործը լամուսնական հանդամանք մը ունենալուն համար իբրեւ միջնորդչէք ուզածէ, չէ թէ իբրեւ կաւբի դրամ։ Եթէ այս վերջին պատճառն համար ուզածէ, իրաւ որչնորհաւորելու է տէր պապն որ Բերան կողմը անցնելով սուղ ժամանակի մը մէջ բաւական յառաջդիմութիւն ըրած է։

— Ս. Հայրապետը հրամայած ըլլալով Եւրոպայի Հայոց հոգեւոր հովիւ Տ. Գէորգ եպիսկոպոս Իւթիճեանի՝ իր արդեանց և ծախուց պիտանէն հաղորդել Ս. Էջմիածին, Տ. Գէորգ եպիսկոպոս այս առթիւ իբր եռամեայ պաշտօնավարութեան տեղեկագրին հետ հաղորդած է իր արդեանց և ծախուց հաշիւը, որմէ կ'երեւայ թէ Եւրոպայի Հայոց հոգեւոր հովիւը նիւթական խիստ անձուկ պայմաններու մէջ կը կատարէ իր պաշտօնը։ Տ. Գէորգ եպիսկոպոս արդարեւ կը փափաքի եղեր այցելել այլոց գտնուած աղգայնոց, սակայն առ ի չգոյէ դրամական դիւրութեան, ցարդ չէ կրցած։ Տ. Գէորգ եպիսկոպոսի գրաց

Ֆօլպէր—Հազրգաթէն էօյլէ օլաու, լաքին սիզ պու ադամ բաքաղ էֆէնտի իլէ սաթրանճ օխամամ՝ ալնրզ մը։

Մարքի— օխնատրդ, ֆագաթ պիր աղ էվվէլ սավուշտու կիթթի։

Թրիպլիս—Պէնտէնիզ տէ կիտէեիմ։

Մարքի— Պու վագրթ նէրէեէ։

—Կիթմէլիեիմ, զիրա եարընդն միւսաֆիրիմ վար...։

—Օ հալտէ ուղուրլար օլսուն։

Թրիպլիս՝ Վիգօնթուն գուլաղընա էեիլէրէք,

—Պու ագշամ Իթալիա եօլճուլուղունա չըգմազընընը կա՛...։

Թրիպլիս կիթթի։

Ֆօլպէր՝«ամուճաճրղըմ» ալնէ սէօզէ պաշլամագ իսթէտի իսէ տէ, Մարքի՝ սէօզիւնիւ քէսէրէք տէտի քի։

—Ըէճա իսէրիմ, սիւքիւթ իսինիզ, սիզատէն խօշնուտամուերմ գանն իսթեօրսունուզ, տօղրուսու կա՛, սիլին՝ տէլի Թրիպլիսատէն տահա տէլի օլտուզունուզը պիլմէզտիմ։ Օ հէրիթ՝ սէրսէրի, խանէպէր տո՛ւշ, ալըմըշ, բուղկեարտա կէղէր եաշտա եաղմուրատա եաթար, հիշ թէէսիրի օլմազ, եէնկէն իսէ, նազիք տիր, անը սիզ վիդանէ հեմմէլիսինիզ։

Լօրանս՝ եէրինտէն գալէդարագ, ուէօղէ «մսիէօ» ալեի պաշլամագ իսթէտի իսէ տէ, չիմտիեէ գատար հիշ վիգօնթուն իսմինէ պիր տէ «մսիէօ» իլավէ իսէրէք, ղէվճինին եանընտա սէօյլէմէմիշ օլտուղունատա, թարզը իֆատէեի տէեիշտիրէք տէտի քի։

—Ֆօլպէր՝ պունտան սօնրա պէնի վիդանէ իսէմէեէճէք տիր։

—Ամա՛պ, նի՛չուն։

—Զիրա պիր գաչ կիւնէ գատամ կիտէճէք տիր։

—Ֆօլպէ՛ր մի, օ՛, նա՛սըլ օլուպ տա պանա չիմտիեէ գատար սէօյլէմէտի։

Ֆօլպէր— Ամուճաճրղըմ...

Մարքիզ— Պու ագշամա գատար աղիմէթի մուսամմէմ տէեիլ իսի, պիր վիճակին վրայ հրաւիրելով Ս. Հայրապետին ուշադրութիւնը, կը սպասէ նոր բանաւոր և անօրինութեան։ Միւս կողմէ Իւթիճեան եպիսկոպոս ջերմ փափաք ունի կրթարան մը հաստատելու կարեւոր կեդրոնի մը մէջ և այս նպատակով Եւրոպանակ ունեւոր ազգայիններու դիմած՝ բայց քաջալերական պատասխան ստացած չըլլալով, այժմ սկսած է միւնոյն նպատակով քանակցիլ ռուսահայ անդաւակ մեծատան մը հետ, որուն անունը ցարդ անծանօթ մնացած է։ Վարժարանական խնդրոյ մասին ևս Տ. Գէորգ եպիսկոպոս դիմում ըրած է Ս. Հայրապետի հրահանգին։

—Ինչպէս գրեցինք, ասկէ առաջ Բերայի Էսատեան վարժարանի սանները իրենց միջեւ դրամական հանգանակութիւններ կատարած ըլլալով արդիւնքը յատկացուցած էին Կարնոյ երկրաշարժէն արկածեալներուն օգտին։

Այս անգամ ալ, հանոյքով կ'արձանագրենք թէ Ղալաթիոյ նախակրթարանին աշակերտները, թուով ութսուն, գեղեցիկ մտածումը ունեցեր են իրենց միջեւ հանգանակութիւն մը ձեւնարկելով և 255.5 ղրշ. ի չափ, գումար մը գոյացուցած են զոր իրենց դասարակը՝ Կարապետ էֆ. Տ. Ստեփանեան խմբագրութեանս յանձնեց երէկ իրիկուն, հանգանակիչ մասնախումբին տրամադրութեան տակ դրուելու համար։

Ստուգիւ մատաղ հոգիներու կողմէ ցուցուած այս բարեսիրական փութկոտեռանդը խրախուսական ու մխիթարական բան մը ունի իր մէջ, զոր կը փափաքինք տեսնել մեր բոլոր վարժարաններու աշակերտներուն քով ալ։

Ղալաթիոյ նախակրթարանի սանուն այս հանգանակութեան մէջ աչքառու պարագան սա է որ, հակառակ թուով համեմատաբար քիչւոր ըլլալնուն, և հնգկառակ ուրիշ թաղերէ ալ ինչպէս Բերայէն, նիւթապէս համեստ դասակարգի պատկանելնուն, կը յաջողին առաւելագոյն արդիւնք մը առաջ բերել որ գեղեցիկ և օրինակելի բարի նախանձ մըն է։

Հանգանակութեան մասնակցող աշակերտներուն անուններն առաւասիկ.

Եղբարք Ռէքմէկեան, Ոմն 20ական Գրիգոր Չիլինկիրեան, Կարապետ Փափազեան 11ական։ Միհրան Թաթարեան, Գրիգոր Մխիթարեան, Եղբարք Գաղանճեան 10ական. Խորով Եաղուպեան 10,5. Կարապետ Գիւրքճեան, Պողոս Նշանեան, Գրիգոր Եէսիգարատչեան 6ական, Արմենակ Զօխուրեան 7,75. Միսակ Աբեղոդմեան, Երուանդ Ասպահան, Կարապետ Մաքասճեան, Պողոս Պալըգճեան Ալիքսան Տուփենց, եղբարք Մարտիրոսեան, եղբարք Նապոյեան, Գարեգին Մազմանեան, Օնսնկի Զարբճեան 5ական ղրշ. Հեթուտ Յակոբեան 6, Գարեգին Թաթարեան 6,25 զանազան աշակերտներէ 54.75, Դանիկ էֆ. Տէօվլէթեան 10. ընդհ. գումար։ 255,25։

Յիշեալ գումարը այսօր կը յանձնենք Հանգանակիչ Մասնախումբին։

ՀԱՑ ՀՌՈՄԷԱԿԱՆՆԵՐԻՆ

Սինօդին նիստերը վերջացած են կըսէ «Մէճմուայի Ասիպար», և ընտրուած երեք առաջն. թափուր վիճակներուն համար յարմար առաջնորդները։ Ակիս գատ, Սինօդը զբաղած էր նաև կրօն. և եկեղեցական կարեւոր խնդիրներով, կատարեալ միաձայնութեամբ։

—Պէրութի առաջնորդ Գեորգ Գեր. Աբելեան՝ որ ատենէ մը դիմ ի վեր Եւրոպա կը գտնուէր, ուրբաթ օր մայրաքաղաք գալով, կ. Պոլսոյ Պատրիարքին ներկայանալէ ետքը՝ իրիկուան չորսնասով մեկներ է Պէյրութ։

—Այնթապի վարդապետ Մանուէլ վրդ. Պաղիրկեան, ուրբաթ օր իր պաշտօնատեղին մեկնեցաւ.

—Մկրտիչ վրդ. Մուրատեան ալ Պէյրութի հոգեւոր հովիւ կարգուած ըլլալով, մեկնած է մայրաքաղաքէս դէպի իր պաշտօնատեղին։

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

Հանգուցեալ Գաբրիէլ էֆ. Յովակիմեանի մահուան առթիւ փոխան ծաղկեպսակի հետեւեալ նուիրատուութիւններն եղածեն Հիւանդանոցիս.

Աղն. Դանիկ էֆ. Յովակիմեան, Տէր և Տիկին Տիգրան էֆ Մանուկեան, Տէր և Տիկին Տօքթ. Նիկողոս էֆ. Եսմէրեան, Սարգիս էֆ. Յովակիմեան, Յարութիւն էֆ. Յովակիմեան 108ական ղրուշ։

Երէկ հրատարակեցինք Ազգ. Հիւանդանոցի հոգաբարձութեան կողմէ խրկուած այն ազդը, որով կը ծանուցուէր արդիւնաւոր ուսուցչի մը, Յովհաննէս էֆ. Հինդլեանի, Ռէթէոս էֆ. Պէրպէրեանի յորելեանի առթիւ ի նպաստ Ազգ. Հիւանդանոցիս հրատարակութեան տուած «փունջ» մանկավարժական բանախօսութեանց, առնուն գրքին վաճառում 5 ղրշ. գինով, Հիւանդանոցի գրասենեակին մէջ։

Եթէ վերյուշումը կ'ընենք այդ ծանուցման, անոր համար է որ կ'ուզենք կրկնել մեր յանձնարարութիւնները ասոր մասին՝ ամէն ընթերցողի մանաւանդ, սա կաղանդի օրերուն, ուր ամէն ոք կը խորհի՝ իր մէկ ընթերցաղը բարեկամին տալիք նուէրին վրայ։

Կը վստահացնենք որ «Փունջը» իր գեղեցիկ ումքուր տպագրութեամբ և օգտակար պարունակութեամբ ինքնին կաղանդէքի արժանի հատոր մըն է։

Եւ գնելով օրինակ մը անկէ՝ ինչպէս ըսինք երէկ, լուսայ մը ձգած պիտի ըլլանք Ազգին ան գանձանակին մէջ, քաջալերած պիտի ըլլանք յարդելի ուսուցիչ մը, որ պիտի ուրախանայ թէ իր ջանքերը պարապ տեղը չեն վատնուած ազգին շատ մը պատգարեաններու օգտին համա, ու այս ամէնուն հետ, կաղանդի նուէրի մը վրայ ընդ երկար խորհելու հարկ չպիտի մնայ։

ԳՐԱՍԵՐՆԵՐՈՒՆ

Պիտին Գ. Զարդարեան պատիւ ունի ձեզ ծանուցանել թէ՝

ՁԱՐԴԱՐԵԱՆ ԳՐԱՏՈՒՆԸ

Կը շարունակէ վաճառել ամէն տեսակ գիրքեր անմրցելի ժամանութեամբ և կատարել գիրքի և տպագրական գործերու ամէն տեսակ յանձնարարութիւններ գնահատելի ուղղամտութեամբ։

Ձմրան եղանակին համար վէպերու ճոխ մթերք մը վարձքով հասարակութեան տրամադրութեան տակ դրուած է։

Լրագրա - գրական հաւաքածուներ, ամէն թուականներու Արեւելք, 1887-96, Օրթերթի 1892 - 96 էն.էն։

Կաղանդի առթիւ նուէրի օրացոյցեր և աղօթագիրքեր կազմելու այլանակութեամբ,

Գրատունս մանաւորապէս կը զբաղի նամակագրութիւններու առնուտրով և կը գոհացնէ իրեն ուղղուած բոլոր հարցումներուն եթէ պատասխանի ծախսը (1 ղրշ. բուլ) ղրկուած ըլլայ։

ԱՌԱՆՑ ԴՐԱՄԻ ԳԻՐՔԵՐ բաստայի նամակագրութիւններու փոխարէն որոնց արժէքը ձեռնհասօրէն կը գնահատուի։

Կ. Պոլիս, Զաքմաքճըլար թիւ 50, աղբիւրին դէմ, 20—8

ԹԷՎԼԷԿՐԱՖ

ԼՕՆՏՐԱ. 22 դեկտեմ.—Ինկիլիզ ասպարիզի շէմիտ մուհարէպէլէրատէն սօնրա, Գօմանտան Տէվէթի րիճաթ իթտիրմիշլէր տիր, Պու մուհարէպէատ 25 Պօէր 18 Ինկիլիզ եարալանմըշ տը։

ԲԱՐԻՍ.— Սէն Բէթէրսպուրկատան պիլսիրիլտիեէ կէօրէ, Ռուսիա վէ Իրան հիւքիւմէթլէրի արասընտա, հէր իքի մէմլէքէթ էմթասընդն սէրպէսթճէ կիրմէսինէ տաիր պիր կիւմրիւք մուահէտնամէսի իմզա իտիլմիշ տիր։

ՐՕՄԱ.— Մէպուսան մէճլիսի՝ մալիյէէ նազիրընդն լաեհիարընդը գասպուլ ԻԹտիրատէն սօնրա 58 բէյէ գարշը 84 բէյ իլէ հիւքիւմէթ էմնիյէթ պէեան էյլէմիշ վէ յուսնուար նիհայէթինէ գատար թամիլը իմիւզաքէրաթ իթմիշ տիր։

ԲԷԹԷՐՍԲՈՒՐԿ.— Գարա տաղ բրէնսի հաղրէթլէրինն միւազանա ինիրաֆ կէլտիրիլմէ մէպնի, ավաէթինի պիր գաչ կիւն թէէսիր էյլէմիշ տիր։ Մախտումը Բրէնս Մերգօ՝ եիւզպաշը լըզա թէրֆի օլունմուշ տը։

ՎԱԼԵՐԻԷՋՕ.—Աբժանթին հիւքիւմէթի՝ Շիլի հիւքիւմէթի նէգլմնտէքի սէֆիրինի կէրի չաղրմըշ տրամատամիտ իքի հիւքիւմէթին սիւռատ միւնասէպաթը հէնուզ քէսիլմէմիշ տիր։

ՍՕՖԻԱ.— Պուլղարա քամիլէն գալիլ օլմուշ տը։ Գարավէլօֆ գապինէտի՝ պիլա թէպէտտիւլ իտարէեի թէքրար էլէ ալմըշ տը։ Սօպրանիեէ մէճլիսի խթիգրաղ միւզաքէրաթընա եարընդ պաշլատաճագ տը։ Պու տէֆա խթիգրաղ լաեհիասընդն դապուլ օլունմաղը մուհագագ կէօրիւնիւեօր։

ԼՕՆՏՐԱ.— Պուէնոս Այրէսատէն ալընան թէլէկրաֆնամէլերէ կէօրէ, Շիլի իլէ Արժանթին հիւքիւմէթլերի արասընտա թէքէվվիւն իտէն իսթիլահֆրն սուրէթը ասսթանէտէ հալլ ու թէսվիյեէսի իչլիւն, Արժանթին հիւքիւմէթի նէգմնտէ իտիլէն զայրէթէ բաղմն, Շիլի իլէ Արժանթին միւնասէպաթը քէսիլմիշ տիր։ Իքի թարաֆ՝ հարպ թէտարիքաթընա տէվամ իտիեօր։

ԿԵՃԷԲԻ ԹԷԼԷԿՐԱՖԼԱՐ

ԲԱՐԻՍ, 23 դեկտ.— Ռուսիա սէֆիրի իլէ Զին մէմուրլարը արասընտա Մանչուի մուահէտնամէսի հագգընտա քի միւզաքէրաթա պաշլանմըշը՝ Բէքինտէն պիտիրիլիեօր։

ՍՕՖԻԱ,— Գարավէլօֆ էֆէնտի բիեասէթը վիւքէլտատ իպգա իտիլմիշ տիր։ Մուսախէլէյի Սօպրանիեէ մէճլիսինա՝ խթիգրաղ լաեհիասընը միւտաֆաա իտէճէք տիր։

ԼՕՆՏՐԱ,— «Տէյլի Մէյլ» կաղէթասը՝ Պրիւսէլտէ պիր մէնպար մէվսուդատան ալտրըղընը բիվանթի էյլէտիեի պիր թէլէկրաֆնամէէ իսթինատէն բէիս Բրիւկէրին՝ թէկզդաթը տիգաեր միւթէազբա, Ֆէբէլէրին պիլախէրէ թատտիգրնա վապէսթէ օլաճագ իսթիգլալիյէեթը քեամիլէտէն ոտրքը նազար իթմէք չարթըլա, վուգուպուլաճագ նիմ բէսմի պիր թէքլիֆի էսաս իսթիհլաղ իտէրէք, սուլհ միւզաքէրաթընա պաշլամաղա մուվաֆագաթ էյլէտիեիի պէեան իթմիշ տիր։

ԳԱՏԸԳԻՒՂԻ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

Մանդոլ՝ Գաաը գիւղ, եկեղեցիին դիմացը Զպալքճեան դեղատունը կը գտնուի ամէն առաւ, ուր կրնան դիմել նաև բաժանորդագրուիլ փափաքողները։

—Իշլէր մի հա՛ հա՛ հա՛, մաշուդաթար տէմէեօրսուն տա իշտէն մի պան իտիեօրսուն։ Ինչ կէլէճէեինի վասա իտիեօրսուն հա՛։

—Շիւպհէսի՛ղ, ամուճաճրղըմ։

Մարքիզ՝ Մարքինին գալունա կիրտի։ Բէօշքատէն չըգաբլար. չաթօնա կէլինճէեէ գատար, Մարքի իլէ Ֆօլպէր՝ միւքեալէմէ, Մարքիզ իսէ։ սիւքիւթ իլէ մէղուլ իտիէր։ Մարքիզ՝ միւքէտտերանէ տուչունիւեօր իսի, Լօրանս՝ հէր նէ գատար Ֆօլպէրի ազիմէթ մէճպուր իթմիշ իսի իսէ տէ, մէրդումուն կէօսթերտիեի հալը մուհագպէթիքէնանէ՝ ազդընը քեամիլէն մանվ իթմիմիշտիր, ազգ՝ բէք չաբուգ վիճուա պուլուր, կիւճլիւքլէ մանվ օլուր։

Լօրանսըն կէօնլիւնէ գարշու կէօսթերտիեի մուդավէմէթ չաեանը թագտիր տիր։ Տարէէսինէ եալընը գալաբընը վագրթ, ուզուն միւտէթ հէօնկիւր հէօնկիւր ազլամագա թէչֆիի սատրա մուվաֆֆիգաղ օլուուգան սօնա, քէնտի քէնտիեէ.

(Տէվամ)

ՇԱՔԱՐԱԿԱՁԱՌԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՆ

1881էն ի վեր տեղական և եւրոպական շաքարեղէններ պատրաստող Ճիվան էֆ. Տաղուտեան իր՝ Գումրու Գարու Սթասիոնի մերձ 27 թիւ և Պալի-Բազայի զառիվայրին վրայ գտնուող թիւ 50 խանութներն ու գործատունը արհեստին էն վերջին պատանկանց համաձայն կանարելագործած է։ Հոն պիտի գտնէիք ոչ միայն զանազան թարմ շաքարեղէններ և եւրոպական համեղ ըմպելիներ, այլ նաեւ էն. դժուարաճաճ ճաշակներու գոհացում տուող, հարսանիքի և անուան տօնախմբութիւնց համար յատկ կապէս պատրաստուած, ֆոնտան շաքարներ, բրթիֆուտ, ֆուտէ, ֆուիկլատ և այլն։ Ինչպէս նաեւ Բրինջ-ի վերաբերեալ ամէն տեսակ խմորեղէններ։ Բերել տուած է նաեւ զարդարուն մնդուսէ ֆանթէզի տուփերու և թուղթերու մեծ մթերք մը։ Այս անգամ իր Յարգոյ յաճախորդներուն կը ծանուցանէ թէ՝ %ին 30 զեղչով արբամադիր է ծախելու։

10—24

ՍԱՐՐԱՖԻՅԵ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսկ. Ռում տիւն ագչ. գաբ.	27—5½
» » » էն եիւքսէք	27—7
» » » էն աչաղը	27—3½
Ռումելի չըմէնտ. ագչ. գրնա.	105—¼
» » էն եիւքսէք	105—½
» » էն աչաղը	105—½

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Բէյժի ագսիոնը Օս. լիր.	—
Սիկարէթ Ա.	—90
» Բ.	—48
Թրամվայ	5—70
Ժուխանա	1—45
Օպլիկասիոն Թրամվայ	480—
Ասիւրանս	3—60
Գրէտի Ժէնէրալ	—
Սօսիէթէ Օթօման Ինկ. լիր.	—
Լօրիօտ	49—50
Պանգ Նասիոնալ տը Կրէդ	408—50
Թրանսվասալ	98—
Բրիթիշ Թաֆվիլթը	463—
Գրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն	264—50
Անատօլը չըմ. ագսիոնը	9—70

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ. տան	ղրշ.
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	108—05
Մէթալիք	99—
Ինկիլիզ լիրասը	110—08
Ֆրանսզը ալթունը	87—33
Բոլ	90—20
Գրէմից ալթունը	51—06
Գարպոն գայմէսի	8—58

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 21 Դեկտեմ.

Ինկ. էհամը Ինկ. լիրասը	94—25
Օսմ. էհամը աչքլար	24—37
» գաբանաը	24—37
» » Բ	50—
« » Գ	26—75
Օսմանլը Պանգասը	11—25
Մըսրը Տուլ. մուԹթահրեթ	107—
Ֆէլկար խթիգրաղը	84
Դամպիօ Բարիզ 3 այ վասէ	25—36¼

Բարիզ 21 Դեկտ.

Ֆրնս էհ. 4%ֆր.	100—42
» » 4½ %	101—37
Եէնի Օսմ. էհամը աչքլար	24—90
» » գաբանաը	24—90
Ռումելի չըմէնտֆէրի	105—50
Օսմանլը Բէյժի էհամը	311—
» Պանգասը	527—
Դրիտի Լիոնէ	1000 —
Իթալիա էհամը	101—05
Բուիրիթէ Թիւրք	499—
Օսմանիյէ	—
Տուան Օթօման	523—¾
Սբանեալ	75—92
Թրանսվալ	102—
Դամպիօ 3 այ վասէ	25—180
Գրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն	—
Շարթրէթ	80—

ԴԱՄՊԻՕ

Լօնտրա	110—10
Բարիզ 3 այ վասէլը	22—81¼
Ֆիորէն Մանտա	21—72
Վիէննա չէքի (գուլդն)	—

Պէրլին 18 Դեկտ.

Ռումելի չըմէնտֆ. (մարգ)	101—60
Լօնտրա իւզէրինէ գամպիօ	20—220

Վիէննա 20 Դեկտ.

Լօնտրա իւզէրինէ գամպիօ	239—10
Ռումելի չըմէնտֆէրի ֆր.	100—50
Օսմանլը Բէյժի ագսիոնը	286 —

()—()—()—()—()—()—()—()—()—()—()

ՄԱՆԶՈՒՄԷՆԻՆ ԹԷՖԻՐԴԱՍԸ (31)

ՄԻՒԷԼԼԻՖԼԷՐԻ

ԷՄԻԼԻՈ ԷՆՕԼ ԼՈՒԹ ՖԷՐՆՏՈՒ

ՊԻՐ ՍԷՔՍԷՔԻՐԻ

Պու արալըգ Մարքի իչէրի կիրտի, դարանլըգտա Մարքիզին սօլուգ չէնէրսինի ֆարգ իսէմէեէրէք.

—Պու սօուգտա պուրատանէ՞ եարբեօրսունուզ (Թրիպլիսի կէօրէրէք), ա՛յ սի՛զ տէմի պուրատասընը՞ զ՝ տէտի։

Թրիպլիս—Իքի սաաթ մուգատատէմ պուրատան կէչէրքէն Մարքիզի կէօրտիւմ, պիր գաչ թավչան թագտիմ իթմէք իսթէտիմ իսէ տէ, հիշ բաթ կէթիրէմէտիմ։

Ֆօլպէր—Հազրգաթէն էօյլէ օլաու, լաքին սիզ պու ադամ բաքաղ էֆէնտի իլէ սաթրանճ օխամամ՞ ալնրզ մը։

Մարքի— օխնատրդ, ֆագաթ պիր աղ էվվէլ սավուշտու կիթթի։

Թրիպլիս—Պէնտէնիզ տէ կիտէեիմ։

Մարքի— Պու վագրթ նէրէեէ։

—Կիթմէլիեիմ, զիրա եարընդն միւսաֆիրիմ վար...։

—Օ հալտէ ուղուրլար օլսուն։

Թրիպլիս՝ Վիգօնթուն գուլաղընա էեիլէրէք,

—Պու ագշամ Իթալիա եօլճուլուղունա չըգմազընընը կա՛...։

Թրիպլիս կիթթի։

Ֆօլպէր՝«ամուճաճրղըմ» ալնէ սէօզէ պաշլամագ իսթէտի իսէ տէ, Մարքի՝ սէօզիւնիւ քէսէրէք տէտի քի։

—Ըէճա իսէրիմ, սիւքիւթ իսինիզ, սիզատէն խօշնուտամուերմ գանն իսթեօրսունուզ, տօղրուսու կա՛, սիլին՝ տէլի Թրիպլիսատէն տահա տէլի օլտուզունուզը պիլմէզտիմ։ Օ հէրիթ՝ սէրսէրի, խանէպէր տո՛ւշ, ալըմըշ, բուղկեարտա կէղէր եաշտա եաղմուրատա եաթար, հիշ թէէսիրի օլմազ, եէնկէն իսէ, նազիք տիր, անը սիզ վիդանէ հեմմէլիսինիզ։

Լօրանս՝ եէրինտէն գալէդարագ, ուէօղէ «մսիէօ» ալեի պաշլամագ իսթէտի իսէ տէ, չիմտիեէ գատար հիշ վիգօնթուն իսմինէ պիր տէ «մսիէօ» իլավէ իսէրէք, ղէվճինին եանընտա սէօյլէմէմիշ օլտուղունատա, թարզը իֆատէեի տէեիշտիրէք տէտի քի։

—Ֆօլպէր՝ պունտան սօնրա պէնի վիդանէ իսէմէեէճէք տիր։

—Ամա՛պ, նի՛չուն։

—Զիրա պիր գաչ կիւնէ գատամ կիտէճէք տիր։

—Ֆօլպէ՛ր մի, օ՛, նա՛սըլ օլուպ տա պանա չիմտիեէ գատար սէօյլէմէտի։

Ֆօլպէր— Ամուճաճրղըմ...

Մարքիզ— Պու ագշամա գատար աղիմէթի մուսամմէմ տէեիլ իսի, պիր չօգ մէքթուպպար ալմըշ, Բարիսէ կիթմէք լազըմ օլուուղունը պիր ազ էվվէլ սէօյլէտի։

Մարքի—Կիտէպիլիր ա՛, (Ֆօլպէրէ) կիտիեօրսուն հա՛, բէք ալէա, հայտէ արթըգ չաթօնա կիտէլիմ։

Ֆօլպէր՝ Մարքիզին պու գամէսինէն միւթէէսիր օլարագ, տուտագլարընը ըրբրաը։ Մարքիզին եալանընը չըգարմագ ուհամահաճագ,

Հէյլէ Լօրանսըն պիր ազ էվվէլ սէօյլէտիեի (վագիֆէի մուգատտէսէլ զէվճիյէէթ) սէօզլունտէ բէք ատարգ օլատուղունու անլահարագ, քէմալը մէճեուսիյէթլէ Բարիսէ ավտէթէն պաշգա չարէ գալմատրղընը կէօրսիւ, հէր պիր քէլիմէտէ տուրարագ, Մարքիսէ ճէվաստ վէրտի քի.

—Էվվէթ ամուճաճրղըմ, Բարիսէ ավտէթիմ լազըմ կէլտի... Մալիմը ալինիզ օլուուղը իւզրէ, եալընըզ տօսթլուգ վէ մուհապպէթէն պաշգ

Գ. ԷՄԷՆԵԱՆ ՎԷ ՇԻՐԷՔԵԱԸ

ՊԷՕՑԻՒԲ ԷԼՊԻՍԷ ՏԷՐՕԶԻԹՕՍԸ

Սթանպօլտա Սուլթան Համիտճնտա Թօքալեան խանընտա Ն՝ 24

Էլպիսէ մաղազարը միանընտա էն էսկի վէ էն զիւտէ էմնիյէթի վէ չէօնրէնի օլան Թօքալեան խանընտաքի էլպիսէ մաղազարընն էսկի նամ վէ չէօնրէթի էվ իւնվան վէ մէքեանը ապա թէպտի զրէնմամըշ օլտուղը կիպի սահիպ-ա վէ մուէսսիսի Գ. Էրմէնեան պիր գաթ տահա ինվիպաթ վէ ինթիզամը իտարէի խթիլամ իլէ միւֆթէխիր տիր։

Թօքալեան խանընտաքի մաղազա միւստահսիմէրէրինէն պաղըլարընդն օ ճիվարտա մուխթէլիֆ իսիմլէր իլէ միւճէտտէէն աչմը օլտուգլարը էլպիսէ մաղազալարընընդ՝ Թօքալեան խանընտաքի էլպիսէ մաղազաը իլէ ապա վէ գաթան իշթիրաք վէ միւնասիպէթ վէ իրթիպաթլարը օլմասընդնտան, միւհթէրէմ միշթէրիլէրիմիզին իզֆալ օլունմաեարագ Թօքալեան խանընտաքի էլպիսէ մաղազասընա միւրաճաաթ իթմէլէրի թավսիեէ վէ իլան օլունուր։

ՖԻԵԱԹ ՄԱԳԹՈՒ

ԻԶՄԻՐԻ ԵՒ ՇՐՋԱԿԱՑԻՑ ՀԱՄԱՐ

ՏՕՔԹՕՐ

Եթէ կ'ուզէք առանց վնասակար նիւթեր պարունակելու ազնիւ սիկառի թղթեր ունենալ, ծխեցէ՛ք Ցովսէփ Էլակէօզեանի

ՏՕՔԹՕՐ

անուն

բուն իսալական ամենաընտիր սիկառի թղթերը, որոնք եթէ ուրիշներէ ճչգրիտ առաւելութիւն մը ունին, այս է որ իր շահին մէկ մասը յատկացուած է տեղւոյս (Իզմիրի) Ներսէսեան Որբանոցին։ Ամէն Հայ զայն գործածելով, թէ՛ ուղղակի նպաստած կ'ըլլայ գթասիրական հաստատութեան մը և թէ իր պէտքը լրացուցած։

ՓՈՐՁԵՑԷ՛Ք ԵՒ ԳՈՀ ՊԻՏԻ ՄՆԱՔ

Վաճառատունս կը գտնուի նաեւ ուրիշ սիկառի թղթեր։

Թէց, Թէց, Թէց

Հնդկաստանի և Զինաստանի ամենաընտիր ԹԷՑԵՐԸ բերել տուած եմ։ Զմեռուան այս ցուրտ օրերուն շատ յարմար կուգայ ստամոքսներ տաքցնելու։ Անարատ և մաքուր։

Դիմեցէ՛ք անգամ մը միայն, ուրախ պիտի մնաք։

Այս տեսակ գործերու մէջ իմ ունեցած բազմամեայ փորձառութիւնը կը բաւէ երաշխիք մը ըլլալ սիկարի թղթին և թէյին ազնուութեան։

Կը ծախուին՝

ՄԵԾԱԳԻՆԱԿ ԵՒ ՓՈՔՐԱԳԻՆԱԿ ՄԱՍՆԱՒՈՐ ԶԵՂ

ՄԻԱԿ ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ

Իզմիր, Բէյտարմալճըլար-Պաչը

ՑՈՎՍԷՓ ԷԼԱԿԷՕԶԵԱՆԻ

Վաճառատունը։

Տ. ՏԱՏՐԷԱՆ

ՏԻՇ ԹԱՄԻՊԻ

Գաղը-Քէօյ իսկէյէ քէօչէսինտէ Էրմէնի քիլիսէսի սօգաղընտա։

Հէր նէվի տիշ խասթալըգլարընը թէտավի իտէր, միւխթէլիֆ մատուէրէէ տիշ սօլտուրուր (ալթուն, բլաթին վէ սաիրէ)։ Ֆիաթլարը միւթէտիլ տիր։ Միւրաճաաթ իտէնլէրին ճիւմլէսի մէնմուն գալըրլար։

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ԿՈԿՈՆՆԵՐ ԵՒ Ա.ՂՋՏ ՆՇՈՅՆԵՐ

Բանասաեղծական սիրուն կտորներ ու հաւաքածոյներ, որոնց հեղինակներն են Կեսարիոյ Ս. Կարապետ Վանքի աշակերտներէն Բարսեղ էֆ. Պ. Իսպէէրեան՝ հեղինակ «Աղօտ Նշոյլներ»ու և Ե. Տ. Եղիազարեան՝ հեղինակ «Կոկոններ»ու։ Տարեգլխոյ առթիւ գրքերու սոլին մէջ, սոյն գեղեցիկ հրատարակութիւնք արժանի ընծայ մը կրնան ըլլալ։ «Աղօտ Նշոյլներ»ու հեղինակը 300 օրինակ նուիրած է Կեսարիոյ Ս. Կարապետի որբանոցին։ Կը գտնուի բոլոր հայ գրավաճառներու քով։ «Աղօտ Նշոյլներ»ու գինը 100 փարա, իսկ «Կոկոններ»ը 5 ղրշ.։ Մեծաքանակ գնողները պէտք է դիմեն Մեծ Աչքը էֆ. խան, թիւ. 39։

Մ. ԱՆԹՈՒԱՆ ՄԱՔԱՍԱՐ

Ա.ՏԱՄՆԱՐՈՒԾ

Պահէշ-Գարու, Գասապեան խան

—

Պատիւ ունի ծանուցանել Բերայի պատ. յաճախորդներուն թէ՝ եղած կրկնակի խնդրանքներուն գոհացում տալու համար, ատամնաբուժական նոր դարմանատուն մը ալ Բերա Գանղուք դեղարանին վրայ հաստատած է, ուր ամէն օր ժամ 8էն 12 (Ը. Ե.), կ'գտնուի։ Այս առիթով բերուած գործիքները ամենակատարեալ ըլլալով, ակռայի ամէն տեսակ գործողութիւնները մեծ դիւրութեամբ և առանց ցաւի ամենավերջին մեթոտով կը կատարուին։

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Բ. Մ. ՊՕՉԱՃԵԱՆԻ

30 առ 100 գեղչով

		դրշ.	փր.
Ֆրանսերէն Ալֆապէ	Գին	1	20
Ֆրանսերէն ընդարձակ քերականութիւն	»	7	
Գրպանի բառարան ֆրանսահայ	»	5	
Լ'Էքօ տը Բառի, Ֆրանսերէն բառարանով	»	10	
Լ'Էքօ տը Բառի, լոկ Ֆրանսերէն	»	5	
Աշխարհաբար քեր. տարրական ընթացք	»	2	
Աշխարհաբար քեր. միջին բարձրագոյն ընթացք	»	4	
Աշխարհագրութիւն Ա. Պօղոսեանի	»	4	
Մէհէլէ, Օսմ. քազ. օրինագիրք (անվեղչ)	»	20	
Ինքնապաշտպանութիւն գիշկական, դաղղիական և միջանցքարբրօքային ախտերու դէմ	»	6	

Մէնէ կեթրոնագրէլ.— Զագմագճըլար Եօգուշ կաղմարար Արշակ Մանուկեան, թիւ. 10. դաւառներէ եկած յանձարարութիւնք փութով կը կատարուին։

Սաղմոս կիսակաշի, 100 փարայ

Մանօր.—Գրավաճառներն եթէ սպառած է, ըսեն, մի՛ հաւատաք։

Մաքրիչներուն բաժանորդ գրուիլ փաթաքողներ, թող հաճին դիմել Սթամսիսն փողոց Ջրավաճառ Յակոբ աղայի ուրկէ կրնան բաժանորդագրուիլ։ Թերթերը միշտ պիտի ստանան առանձին թրէնով։

ՍԻՆԿԷՐԻ

ՃՇՄԱՐԻՏ ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ՝ ԼԱՒԱԳՈՅՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԵՆ ԲՈՎԱՆԴԱԿ ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ

Սինկէրի ընկերութիւնը իր հռչակաւոր մեքենաներէն մինչեւ ցարդ 18 միլիոն մեքենայ ծախած է։

Սինկէրի ընկերութիւնը զանազան արուեստահանդէսներու մէջ 400է աւելի չքաղրամ և պատուոյ մրցանակ առած է։

Սոյն անհուն յաջողութիւնը զորս և ոչ մէկ ուրիշ ընկերութիւն կարողացած է ձեռք բերել, Սինկէր մեքենայից գերազանցութեան արդիւնքն է։

Կեղծերէն զգուշացէք. Սինկէրի ճշմարիտ մեքենաները կը կրեն իրենց վրայ դիմաց գետեղուած յատկանիշը և կը ծախուին միմիայն ի վաճառատնս

THE SINGER MANF. CO. TRADE MARK

Ժ. ՆԱՅՏԼԻՆԿԷՐԻ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ՎԵՀԱՓԱՌ ՍՈՒԼԹԱՆԻՆ, ՑՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐԲԱՅԻՆ, ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ԻՇԽԱՆԻՆ, ԵՒԼՆ.

Արեւելքի համար ընդհանուր վարչութիւն, Բերա, Գումպարաճի փողոցին անկիւնը գտնուած չէնքը։

Վաճառատունք ի Պոլիս՝ Բերա, Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին դիմաց։ Դալաթիա՝ Գարաքէյ Թրամվէյի կայարանին դիմաց։ Պոլիս՝ Սուլթան Համամ և Սուլթան Պայազիտ։ Մանաւանդ՝ գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ։

ՀԱՃԻ ԿԱՐԱՊԵՏ ՊՕՅԱՃԵԱՆ ՕՂԼՈՒ

127, ԻՍԹԱՆԲՈՒԼՅԱ. ՄԱՀՄՈՒՏ ԲԱՇԱ ՃԱՏՏԷՍԻ, 127,

Բէյէրիմտէն մէվրուս պիր սանսաթը թէրգրեանը գէնիւէ իլէ միւթէնասիպ պիր տէրէճէէ ալէա խուսուսընտա սօն տէրէճէ չպրէարագ իմարնա միւվաֆգը օլտուղմ պօեալարը էն վիեսաէ իսթիմալա սալիհ պիր հալէ կէթիրտիմ վէ միւյթէրիլէրիմին ճէյզը խօշնուսքսը զրմինընտա զայէթի էնվէն պիր ֆիյաթ իլէ մէվզեյը ֆիրուխթա վաղ էյլէմիմ։ Պօյամը թագիմէն բաղարը բէվճա չըզարըլան սախմէ պօյալարա ալտանմամասընը թավսիյէ իսէրիմ։ Տիւքքեանընմտա ՍԱՁ վէ ՍԱԳՍԱԼ պօյալարը հէր նէվի սաթըրը։ Սաչ վէ եսիօտ սագալընը պօեամագ սրտու իսէն զէվաթի տօգասն պէշ սէնէլիք պիր սաեն մահտուլը օլան պու պօեատան իսթիհմալ իսէճէք օլուրսա մէնմուն օլաճաղընը պէեան էյլէրիմ։ Սընհաթէ գաթիյէէն մազարրաթը օլմասընդը կիպի թաշրատան տախի տօղրուեան տօղրուեա մաղազամըզա միւրաճաաթ օլունտուգտա, սրբարըշ իսիլճէէք պօեալար սուհուլէթլէ կէօնտէրիլիր։

ԹԱԳԼԻՏԻՆՏԷՆ ՍԱԳԴԸՆԸՆԸՉ 48—25

ԲԱՔԻՉ ՄԷՔԿԷՆԻ ՈՒՄՈՒՄԻՍԻ

1900

ՍԱՏԷ, ՄԷՔԻՆ, ՍԷՐԻ, ՀԱՑԻՑ

ԱՄԵՐԻԳԱՆԸՆ ԷՆ ՄԵԾՈՒՐ ՏԻՊԻՆ ՄԱՔԻՆԱՄԸ

ՆԻՒ-ՀՕՄ



Մէզգիւր Սէրկիի Ումումիսինտէ միւքեաֆաթընը, HORS CONCOUR ըէգապէթիլ գազանմըշ տըր։

Էն ուփագ թէֆէրրուաթընա գատար էմրանը թէվզիֆիւգ իտէր։

Թիւրքիա իշխան եէկեանէ աճէնքասը Ա.ՄԷՏԻՈ ՍԱԼԱՄԱՏՕՐ

Մէրքէզի ֆիրուխթը Սթանպօլտա, Պահէճ Գարուսրնտա, Համիտիյէ ճատտէսի, Ն՝ 7 Թրամուէյ խաթթը իւզէրինտէ։ Շիրիպելէր Իզմիրատ, Սիլիվրիտէ, Աֆիոն Գարահիսարտա վէ սաիրէ

ՊԱԼԳԱՆ

ՍՕՖԵԱՏԱ ՄԻԼԼԻ ՍԻԿՈՒՐԹԱ ՇԻՐՔԷԹԻ

ՍԵՐՄԱՅԷ, ԻՀԼԹԻՅԱԹ, ԹԷՄԻՆԱԹ ՖԻ. 7.000.000.

1899տա մէրի իւլ իթբա էօմիւր սիկուրթասը պէնէլի ֆրդ.		19,534,276
» » եանկրն » » »		460,267,208
» » » » բրիմի » »		1,433,965

Էօմիւր ապրանքներ վէ չօճուգլար իչիւն միւթէտիլ չէրեանթ իլէ սիկուրթա. ագատէր։

Ճանկրնա գարշը հէր նէվի պիտա վէ էշկա իւզէրինէ սիկուրթա ագատ իտէր։

Նաֆլեա-ի գարշերբնա գարշը մալ, էվրադը նադտիյէ վէ վաբոր սիկուրթալարը գապուլ իտէր։

Հիսսէսարանա՝ 1896տա 18½%, 1897տէ 18%, 1898տէ 18%, 1899տա 16% թէմեթթիւ թէվզի իթմիշ տիր։

Շերքէթին Պանքէրլէրի (Տէրբասատէթտէ Գրէտիթ Լիոնէ. Օսմանտատա Ասկլօ Աւանթիան Պանգ, Ալթոմանա Պանգ Նասիոնալ Պիւլար։

Թաշրալար իշխան միւստահա վէ միւթէպէր քէֆալէթլի ահէնթլէր արանըլըր

ԱՐՇԱԿ ՈՒՆՃԵԱՆ

Գլխաւոր Մէրքէզանի սօգագ, Ճէտիտ խան

Թիւրքիա իշխան ումումի միւֆէթթիշ.— Ա. ԿԻՒՐԵՂԵԱՆ

ՔԻՄԻ ՊՈՒԼՄԱԼԸՍԸՆԸՉ

Աղղընըզին գօգմամասընը, տիչլէրինիզին խասթալըգտան քիւլիւէն արի գալմասընը արզու իտէր խսնիզ Պաղչէ Գաբուսընտա Նիզամիէ գարագոլը գարչու քէօչէսինտէ 1 նօմէրոյը մահալը մահսուսատա տիր թագալի

ԽԱՉԻԿ ԺԱՄԿՈՂԵԱՆ ԷՖԷՆԴԻՏԻ պուլմալըսընը։

Մումիալէյ Մէքթէպի Թըպպէրէ Շահանէտէն մէէղուն օլուպ, հիշ պիր աղը հիսս իթիտիրմէքտիվն տիշ չէքմէքտէ մուճիտի պուլունսընը պիր իլաճ իլէ եալնըզ իքի տէֆատա էն չէտիտ տիշ ադրըլարընը քէսմէքտէ, «ազորբիթ»կիպի հէր նէվմիշ էթի խասթալըքլարընը թէտավի իթմէքտէ էֆէնտին էն սօն ուսուլի իւզրէ վէ նէվ վիհատա ալէաթլար իլէ տիշ տօղրըմագտա տըր։

Էնվալի թադմա տիշ վէ չէնէ իմալնտաքի մէհարէթի քեմիկէսի ումումի միւշթէրիլէրինին հիսանի թէվզճիհէնի ճէկպ իթմէքտէ տիր։

Ճումատա կիունլէրի մուայէնէանէտէ բազար կիունլէրի տէ կէտիկ Բաշատա Համամ ճատտէսինտէ, 15 նօմէրոյը խանէսինէ միւրաճաաթ իտէն փուգարայը մէճճանէն թէտավի իտէր։ Սապահլարը սաաթ 2—6եա վէ ագշամլարը տախի 9—11է գատար եապըլմանէսինտէ պուլունուր։

Իտարէխանէսի՝ Պապը Ալի ճատտէսինտէ Մուսուլխանընտա 22, 23 վէ 24 նումէրոյը օտալար տըր։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԷՖ. ԳԱՅՍԷՐԵԱՆ

Միւսիալէյ՝ օն պիր սէնէ մուգատէմ, Մէքթէպի Հուգուգը Շահանէտէն պա չահատէթմամէ, խուրուճ իթմէյ, վէ զայրէթ ու խթիգամէթիլէ հէր քէսին հիւսնիւ թէվէճճիւհ վէ էնիսիէթինի գալանմըշ, էրպապը նամուս վէ ինյագամատն վէ պիրինէի սրնրի տալա վէ գէքիլէրինտէն մատրուֆ պիր զաթ տրը։

Քէնտիլէրի հէր նէվ Շէրի, Հուգուգ, ճէղա վէ թիճարէթ տավալարընը սէրիօճատ իտէր։

Պիր մէպլաղը մալիւմ մուգապիլինտէ ալմը ալագ վէ սէնէլիք ապօնէ գայտ վէ գապուլ էյլէր։

Տավալարը հագգընտա մէճճանէն մալիւմատ ալմագ իսթէեէնլէրէ պէյանը բէյ վէ իթիբար մալիւմատատան գալընմամ։ Էքսէր տավալարտան բէյնին իւճբէթի ալմասընը կիպի, բէք չօղալրընընտա սուլէն թէվլիյէտ գուսուրը էյլէմէղ։ Սապահլարը սաաթ 2—6եա վէ ագշամլարը տախի 9—11է գատար եապըլմանէսինտէ պուլունուր։

Իտարէխանէսի՝ Պապը Ալի ճատտէսինտէ Մուսուլխանընտա 22, 23 վէ 24 նումէրոյը օտալար տըր։

ՍԿԻՒՏԱՐՅԻՆԵՐՈՒՆ

Անոնք որ կը փափագին Մանդոնի բաժանորդ գրուիլ, կրնան դիմել Սելամսիզ, Պապա-Ճան փողոց, կօչկակար Վահան էֆ. Սարքեանի խանութը, և ուստանալ օրինաւոր ընկալագիրը։

ԷՃԶԱԽԱՆԵԻ ԹԻՒՐՔԻԷ

Սիրքէճիսէ քանին (Էճզախանէը Թիւրքիյէ) եկէմը քիւշատրնտան պէրկէօսթէրտիյի ինթիզամ վէ սըզգաթատան վէ իւզար օլընան քեսքիքէր էսվիյէնին խալիսիյէթի վէ էհվէնդիյէթինի տէն սօլայը շէհրիմիզին էս մուքէսմէլ էճզախանէսի օլուպ, սիկէրլէրինէ նուճմուտէի իսթիսալ օլմագ չէրեքիսը բրազ իթմէյ տիր. պու տրգգաթ վէ իհթիմամա մունզամ օլան թէտարէթ վ նէզգաֆէթի մէսելէսի քի էճզախանէլերճէ սըզլ նազարը հէսէմմիյէթէ ալընաճագ մէվատտրն պաչլքճասը տրբ. ամմէնին միսէլէմի վէ տէվաբրը բէսիքյէնին տախի մուսատտագ օլացուը իւզրէ պուբատա քէմալը իլէ ճարի տրբ. պու կիպի պիր թէէս խատէն պէ քէլէնիլէ չու խրտէմաքը միսթահսնէյէ պր իլալէվլի ինսանիյէթքերի օլմագ իւզրէ եէվմը թէէսիսխատէն չիմտիյէ գատար միւրաճաաթ իտէն պիլճիմիլէ զուէֆալի խասթէկեան մէճճանէն թէտավի իթտիրիլմէք վէ մուալէճաթը լազրմ տախի քէզա պիրա իւճրէթի իթա իսթիմէք կիպի իսթիյար օլընան ֆէտտաքերըզլար նազարը տրգգաթա ալընանագ օլուր իսէ պու էճզախանէնին իսթիհսալը մէնֆաաթտան զիյատ հէմճինինէ խրտէմէթ կիպի պիր ֆիքրը ինանիյէթբերվերի իւզերինէ թէէսիս իտիլմէյ օլաուղը աէրնալ թիսեին իտէր, իչթէ չու թատատա օլընան հիմմէթաքը մասրուֆէտէն նազի տրբ քի պու էճզախանէ թարիգը թէրգագրտա գաթի տէրէճաթ իտէրէք, պու կիսնքի մէրթէպէր իրրալ էյլէմիշ վէ պու եիւզտէն տէ հրպապը մուրաճաաթին մէճճանիսիյէթի վէ էնիսիէթինի վէ աթըպպանընն տաար խօշնուտարսինի ճէլպ էյլէմիշտիր։

Մէզգիւր էճզախանէյէ քեսքիքէլի իչէլ վէ հրրատատա քէսպէր իսթիհսասը թամ էյլէմէյ մէշարիրը ամբրպպա հէր կիւն էվգաթը մուալիճէաթ հալընը պուլունագլարը կիպի վիւքիւր ու իւնասէ մահսուս օլագ իւզրէ տէ մուալիճէխանէլէր սէվգատա տըր. էճզախանէյէ պուլունան ալեաթի վէ էտվէվթը ֆէնտիրէրին մուքթամէմլիյէթի սեպէպի իլէ եէկեկանէ տէնիլմէյէ չայան օլան (թահմիլսանէ) իսէ ճանկրը հիւքիւմէթը Սէնիյէտէն էվրօթատա տօգուզ սէնէ թարոխ իթտիրիլտիքտէն սօնրա իւլք տէֆա օլարագ քիմիկիր տիրլօմասընը իհրազ իլէ չէհրիմիզէ ավտէթ իթմէյ օլան Մէքթէպը թըպպէր Շահանէ քիմիկիր մուալիմիէրինտէն Տօքթօր Ահմէտ Հիւսէյին պէյին եէտը իգթիսար վէ քիֆայէթինէ թէսիմ իտիլմէյ տիր. մուամալիէյէն ֆէնտը թարիվլէքի իգթիսարը պուրատա նասրը մալիւմ իսէ, էվրօթատատա օ տէրէճէ մարուֆ տրբ, մուամալիէյէ պէտը թնատատա միւհթաճը թահլիլ հէր նէ վար իսէ, ամը քէմալը իհթիմամ իլէ պիմթահլիլ ամբրպպատա իհզար վէ պինայէն ալէյ ամբրպպայի մուամալիէյհիւմին իշլերինի պիր գաթ տահա թէտրլի իթմէքքտէ օլտուղը կիպի մերի օլան մատտնի նէպատթի հէր նէվ մէվատտը տախի սուրէթը միւքեմմէլէտ թահլիլ վէ իրզար իթմէքքտէ տիր։ 3—8

ՕԳՈՒԵՌՈՒՆՈՒՉ

Գումաշլարընն տահանքգլուղը վէ եարմագտա օլտուղու էլպիսէլերին զարթիէթ վէ մէքանէթիյէ ումումընի մէճճունիյէթի վէ խօշնուտխինի ճէլպ մուվաֆֆագ օլան Քուեսմճուլար չարշըսընտա, Թէրզի Պաչը օսգաղընտա, 14 նօմէրօրտա ԿԱՅՐԷԹ նամ թէրզի մաղազասը սահիպի Դրիգոր Տր. Գասապարեան էֆ. պու տէֆա տախի ԳԲՀ միւնասիպէթիյէ հէր պիր քիսէէ վէ հէր պիր կուսթօյա էլվէրիւլի գուսմաշլար ճէլպ էյլէմիշ օլտուղունտան, ՈՒՃԻՈՒՉ, ԶԱՐԻՖ վէ Մէթթին էլպիսէ իսթիմէք արզու իտէյէր մէզքիր մաղազաա պիր քէրրէ միւրաճաաթլարընտա պէհանաթընընզն սրէէթինի թատուք էճէսիքլէր տրբ։

Տէր և Տնօրէն

ՑՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ

)(67)(

ԹԵՐԹՕՆ «ՄԱՆԶՈՒՄԻԻ ԷՖԵՔԻՆԸ»Ի

ՔԱՍԻՄ

ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

ԳԼԽՈՎ ՏՈՀՄԱՑԻՆ ԿԵՍԱՆԳԷ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԺԳ.

Սրուակեանի տարփուհին՝ արդէն նատանորդի կին, դերձակուհիին ընթացքէն կը կասկածէր և երբ իսօսակցութիւնը Հայերէնի դարձաւ, հարիւրին հարիւր վստահ ըլլալով որ անը-պատ հով մը կը փչէ իր նկատմամբ, երեսը թթուեցուց ու դժգոհ կերպարանք մը առնելով.

—Երթանք Արտաշէս, ըսաւ դալիերէն, օրուան նորաձեւութեան համամապատասխան ապրանք չի կայ հոս, բոլորն ալ այժմէութենէ ինկած մնացորդներ են։

Արտաշէսի գործին չէր գար սակայն Տիկին Մերուզհանէն բաժնուիլ քանի որ վարկը կոտրած էր ուրիշ դերձակուհիներու առջեւ և համեմատաբար շատ ածան գինով կրնար շրջազգեստ մը կարել տալ հոն։ Ուստի առանց կարեւորութիւն տալու ընկերուհիին աճապարանքին, պահանջեց սիկինէն որ աւելի մեծարժէքները ցոյց տայ։

—Ինչ պիտի ընես այնչափ մեծարժէքը, էֆէնտի՛, ըսաւ դերձակուհին խօսքը ծամծմելով, ես ալ կը բաւէ։

—Ստակովը չէ՞, ինչո՞ւդ պէտք, քանի որ սուղնոցը կ'ուզեմ...։

Տիկին Մերուզհան ուրիշ կտոր մը տուաւ աղջկանը ձեռք, և երբ այս վերջինը լոյս աչքով զննելու համար պատուհանին առջեւ տարաւ կերպասը։

—Ո՞վ ներկայացուց քեզ այս աղջիկը հարցուց, հազիւ լսելի ձայնով։

—Ի՛նչ կայ որ, պատասխանեց Արտաշէս նոյնպէս դողդողուն։

—Բան չկայ, աղէկ կը ճանչնա՞ս, ըսել կ'ուզեմ։

—Հարկա՛ւ, բայց պատճառ մը ունի անչուշտ ձեր այդ խորհրդաւոր հարցումը։

—Բնականաբար առանց պատճառի չէ, ես ալ մօտէն կը ճանչնամ այս բարի ծաղիկը և կը զարմանամ որ ի՞նչպէս հանդիպեր էք իրարու։

—Անարժէ՞ք աղջիկ է միթէ՝ հարցուց Արտաշէս որ կը գուրգուրար ընկերուհիին վրայ և չափազանց զոհողութիւններով միայն յաջողած էր անոր հետ կենակցելու։

—Իմ գիտցածս երեք չորս երիտասարդ փճացուց։

Խորամանկ աղջիկը որ ջղային էր ամէն անբարոյ կիներու նման, թէեւ հայերէն չէր հասկնար, սակայն կասկածելով որ դերձակուհին անննպաստ տեղեկութիւններ կու տայ իր նկատմամբ Արտաշէսի, դիւահարի նման անոնց քով վազեց ու բուռն զայրոյթով Արտաշէսի ձեռքէն բռնելով.

—Ի՞նչ կը խօսէիք այս տորին կընոջ հետ, հարցուց։

—Ոչինչ, շրջազգեստին ու կերպասներուն վերաբերեալ խօսքեր։

—Ամենեւին, բառ. մը անգամ չի խօսեցաք կերպասի վրայ, այս վարսոց կինը արդէն ծանօթ է Բերայի մէջ։

Տիկին Մերուզհանի օգնական աղջիկը որ լաւ գաղղիերէն կը խօսէր.

—Վատը, տորինը դուք էք, պատասխանեց գաղղիերէն, միթէ ամէն կին ձ'զ կը նմանցնէք։

Տարփուհին այս անգամ աղջկան օձիքին փակչելով.

—Ես ի՞նչպէս կին եմ, ըսէ՛ տես-նեմ, ես ինչպէս կին եմ։

—Դուք կիներու ամէնէն անարգը, ամէնէն ցածն ու ամէնէն անպարկեշտն էք։

—Վա՛յ, այս ասիճան նախատինք չէ։

—Աւելին կ'արժէք, քանի որ յանիրաւի նախատելու կ'ելլէք պատուաւոր կին մը։

Երկու աղջիկները իրարու հետ ծանր վէճի մը բռնուեցան և Տիկին Մերուզհան որ միշտ կը զգուշանար աղմուկէ ու գայթակղութենէ, հազար անգամ զղջալով անխոհեմութեանը վրայ, շարունակ կ'աղաչէր օգնականէն որ կարճ կապէ։ Իսկ Արտաշէս՝ շուարած այս երկու ամազոններու փոխադարձաբար ժայթքած նախատինքէն.

—Հանդարտեցէ՛ք մատմազէլ, դուք ձեզի եկէք, հիմա չիղերնիդ պիտի գրգռուի, կը կրկնէր։

—Կորսուէ՛, չեչտեց տարփուհին, նախատական ակնարկ մը ուղղելով երիտասարդին, այսչափ ինչ-ի՞ կ'ընեն ինձ և դուն անտարբեր կը գտնուիս։

—Բայց օրիորդ...։

—Կորսուէ՛, ալ չեմ կրնար երեսը տեսնել քեզի պէս երկչոտ վատին։

Արտաշէսի սիրտը կը տրոփէր անբարոյ աղջկան սպառնալիքին հանդէպ, արդեօ՞ք վայրկենական գրգռումի մը արդիւնք էր անոր այս ընթացքը, թէ իրօք պիտի բաժնուէր իրմէ։

—Տե՛սար գլխուս բացած փորձանքդ տիկին, ըսաւ խօսքը դերձակուհիին ուղղելով։

—Փորձանքը այս յիմար կինը բացաւ, պատասխանեց դերձակուհին, արդէն ստորին արարածին մէկն է. ուր որ երթայ կռիւ կը հանէ, ամէն տեղէ վռնտուած էր, հիմա ալ քու օձիքէդ փակեր է։

—Խօսքդ ճանչցիր տիկին։

Տիկին Մերուզհանի համբերութիւնն սպառելով.

—Սերը տես, ամիս մը ետքը քու ալ ըլլալիքդ դիտեմ, առ գնա՛, առ գնա՛, պակաս թող ըլլայ ձեզի պէս յանձնորդը, ըսաւ,

—Վա՛յ, հիմա ալ ինծի՞ նախատինք չեչտեց երիտասարդը, տարփուհիին աչքին երեւնալու համար ձայնը բարձրացնելով։

—Ելի՛ դուրս, սաստեց տանտիրոջհին, չատ խօսք չ'ուզեր՝ ելի՛ դուրս, պատուաւոր տեղ է հոս։

—Վա՛յ, ես անպատի՞ւ եմ գոչեց Արտաշէս, ու աղջկան մեծագործութիւն մը ցոյց տալու կիրքով, ապտակ մը իջեցուց դերձակուհիին, որուն քիթէն անմիջապէս սկսաւ արիւն հոսիլ։

Այս անակնկալ յանդգնութիւնը մեծ իրարանցում մը առաջ բերաւ տան մէջ, աշկերտուհիներու ամէնէն ճարպիկը՝ ծառան մօտակայ ոստիկանատունը ղրկեց և Արտաշէս՝ երբ անխոհեմութեան հետեւանքէն սարսափահար՝ ընկերուհիին հետ կծիկը դնել կը պատրաստուէր, ոստիկանութեան պաշտօնեան կեցուց զիրենք դրան առջեւ։

—Բայց իրաւունք չունիք դիս ճամբէս կեցնելու, ըսաւ։

—Նախ վեր ելլանք, անկէ ետքը կը խօսինք։

—Բայց կինս ջղային է, չի կրնար դիմանալ յուզումի։

(Շարունակելի)

ԹԱՌԱՆԳՈՐԴԸ

ԳԼԽՈՎ ՏՈՀՄԱՑԻՆ ԿԵՍԱՆԳԷ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԺԳ.

Սրուակեանի տարփուհին՝ արդէն նատանորդի կին, դերձակուհիին ընթացքէն կը կասկածէր և երբ իսօսակցութիւնը Հայերէնի դարձաւ, հարիւրին հարիւր վստահ ըլլալով որ անը-պատ հով մը կը փչէ իր նկատմամբ, երեսը թթուեցուց ու դժգոհ կերպարանք մը առնելով.

—Երթանք Արտաշէս, ըսաւ դալիերէն, օրուան նորաձեւութեան համամապատասխան ապրանք չի կայ հոս, բոլորն ալ այժմէութենէ ինկած մնացորդներ են։

Արտաշէսի գործին չէր գար սակայն Տիկին Մերուզհանէն բաժնուիլ քանի որ վարկը կոտրած էր ուրիշ դերձակուհիներու առջեւ և համեմատաբար շատ ածան գինով կրնար շրջազգեստ մը կարել տալ հոն։ Ուստի առանց կարեւորութիւն տալու ընկերուհիին աճապարանքին, պահանջեց սիկինէն որ աւելի մեծարժէքները ցոյց տայ։

—Ինչ պիտի ընես այնչափ մեծարժէքը, էֆէնտի՛, ըսաւ դերձակուհին խօսքը ծամծմելով, ես ալ կը բաւէ։

—Ստակովը չէ՞, ինչո՞ւդ պէտք, քանի որ սուղնոցը կ'ուզեմ...։

Տիկին Մերուզհան ուրիշ կտոր մը տուաւ աղջկանը ձեռք, և երբ այս վերջինը լոյս աչքով զննելու համար պատուհանին առջեւ տարաւ կերպասը։

—Ո՞վ ներկայացուց քեզ այս աղջիկը հարցուց, հազիւ լսելի ձայնով։

—Ի՛նչ կայ որ, պատասխանեց Արտաշէս նոյնպէս դողդողուն։

—Բան չկայ, աղէկ կը ճանչնա՞ս, ըսել կ'ուզեմ։

—Հարկա՛ւ, բայց պատճառ մը ունի անչուշտ ձեր այդ խորհրդաւոր հարցումը։

—Բնականաբար առանց պատճառի չէ, ես ալ մօտէն կը ճանչնամ այս բարի ծաղիկը և կը զարմանամ որ ի՞նչպէս հանդիպեր էք իրարու։

—Անարժէ՞ք աղջիկ է միթէ՝ հարցուց Արտաշէս որ կը գուրգուրար ընկերուհիին վրայ և չափազանց զոհողութիւններով միայն յաջողած էր անոր հետ կենակցելու։

—Իմ գիտցածս երեք չորս երիտասարդ փճացուց։

Խորամանկ աղջիկը որ ջղային էր ամէն անբարոյ կիներու նման, թէեւ հայերէն չէր հասկնար, սակայն կասկածելով որ դերձակուհին անննպաստ տեղեկութիւններ կու տայ իր նկատմամբ Արտաշէսի, դիւահարի նման անոնց քով վազեց ու բուռն զայրոյթով Արտաշէսի ձեռքէն բռնելով.

—Ի՞նչ կը խօսէիք այս տորին կընոջ հետ, հարցուց։

—Ոչինչ, շրջազգեստին ու կերպասներուն վերաբերեալ խօսքեր։

—Ամենեւին, բառ. մը անգամ չի խօսեցաք կերպասի վրայ, այս վարսոց կինը արդէն ծանօթ է Բերայի մէջ։

Տիկին Մերուզհանի օգնական աղջիկը որ լաւ գաղղիերէն կը խօսէր.

—Վատը, տորինը դուք էք, պատասխանեց գաղղիերէն, միթէ ամէն կին ձ'զ կը նմանցնէք։

Տարփուհին այս անգամ աղջկան օձիքին փակչելով.

—Ես ի՞նչպէս կին եմ, ըսէ՛ տեսնեմ, ես ինչպէս կին եմ։

—Դուք կիներու ամէնէն անարգը, ամէնէն ցածն ու ամէնէն անպարկեշտն էք։

—Վա՛յ, այս ասիճան նախատինք չէ։

—Աւելին կ'արժէք, քանի որ յանիրաւի նախատելու կ'ելլէք պատուաւոր կին մը։

Երկու աղջիկները իրարու հետ ծանր վէճի մը բռնուեցան և Տիկին